

Ա Խ Օ Տ

Ա Մ Ս Ա Գ Ի Ր


ԸՆԴՀԱՅԻ, ԲԵԼՈՒՇՎԻ, ԳՐԵԳՈՐԻ
ԵՒ ՔԵՐԵՎԱՆ

ՈՒԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ
ՀՅԱԼՆ ՄԻԵՐԵՑ



ՅԵՐԱԿՈՎԱՆ
Ի ՏՊԱՐԱՆԻ ՄՐԲՈՑ ՑԱԿՈՎ. ԲԵՐԱՑ

1873



Ա Շ Խ Ո Շ

ԹԻԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ
ԹԻՒ 41.

ՆՈՅԵՄԲՐԻ 30
1873

Ա.ԶԳ.Ա.ՑԻՆ, ԲՈ.Ն.Ս.ՍԻՐՈ.ԿԱՆ ԵՒ Գ.ՐՈ.Գ.Ի.ՏՈ.ԿԱՆ

Ա ԶԳ Ի Ն Ա Ր Դ Ի Վ Ի Հ Ա Կ Բ

Ա ԶԳ Ի Ն Ներկայ վիճակին վերաց
ամեն հայու զգացումն կրող սիրո ՚ի
խոր խոցելով կը վտանայ և եթէ ան-
կարող է ելք մի գտնել ազիտորմ կը
յառաջէ . վասն զի կը տեսնէ , որ ժո-
զավուրդն յուգեալ խռովեալ և երկ-
պառակ է , կը տեսնէ որ իբրեւ Հրեշ-
տուկ , իբրեւ փրկիչ Ուկունայով ՚ի գահ
Աղբային իշխանութեան բարձրացած
Խրիմեան Ս . Պատրիարքն խաչեացի
խաչեացլով գահազուրկ լինելն վերջն
ալ ատականին կը նախառառաի ու կը հա-
լածուի . Աղբային Վարչութիւնը լու-
ծեալ վիճակի մէջ ընդհանուր Ժողովին
Երկրառակ եւ միմիայն Եւրոպացւոց
նմանած լինելու համար աշակողիան
ու մախակողիան առանենք , բայս-

ջադիմական և յառաջիմական մակդիլ-
ներ առաջ՝ կը կարծէ թէ տմեն բան
լրացած է : ալ լուսաւորութեան ծաց-
րին հասած է : Սրտացաւ ազդացինը
այս ամենուն հետ մէկտեղ կը առ. մնէ
տղթի հրապարակային ատենադանենք ,
խմբագիրներ և յօդուածակիրներ ո-
րոց ամեն մէկը ինքզինք Դիմութենայ
և Կիկերնի տեղ դրած , ամենքն այ-
իբր ժողովրդեան բարսցն աշխատազ
կը ներկայանան , կը խօսին , կը գոռան ,
կրտսան կը շանթեն և իբենց շահա-
սիրութեան եւ ինքնապաշտութեան
շանթէն երած կայծակը կ'անկանի ժո-
ղովրդեան մէջ , կը պատաէ և կը բա-
ժանէ պատերն իբարմէ , և ահա թշնա-
մէ ցն աղածն ալ այն է :

Այս իմաստակ ճարտասանները կարծես իրենց ոյմը ազգին սպանուած թեան մէջ կը փորձեն, որպէս զի իրենց յաջողակութեան վերայ համոզուած ազգին բազմատեսակ կորատեանց շնչ չակոյտին վերայ նստին և իրենց չարա շուք յաղթութեան վերայ ուրախացած գաւաթմներ պարպեն . մոլիներն ու չարերը քաջալերեն, ազգը ազգին, անդամներն անդամնց, բոլորը մէկեն գլույն դէմ զինեն, հակառակութիւն սերմաննեն, մինչեւ իսկ գաւառացին գրգռեն . ստութեան ու խարէութե զիջանին, այնչափ ցածնան ու նուաստանան, որ շահապրութեան զոհեն ամեն ազգային իրաւունք, գործերը ստութեամք կերպարանափոխեն, ու մանք ստուարացնեն և ոմանք մեղմացնեն, ձշմարտութիւնը խեղդեն ու ընդ աւաղեն, և ապագայ պատմըն շայրութին և նզովիցը արժանանան :

Կը տեսնէ որ ոմանք սնափառութեամք անգոյ պատիւներ կերպեն և կոմ իրենց ամենօրեայ աղարտած, եղծած, աղականած ու կորուստած պատիւը մոլովորդէն, Վարչութենէն Գահակալէն և ուրիշներէն կը բնուռեն . եւ որպէս զի իրենց վասութիւնը ծածկը կը լի, կ'ելնեն զայլս կը մրուեն, եթէ ուրիշ չը գտնեն կզերականները պատրաստ են, իսկոյն կղերական մի կը ձրդեն մէջ տեղ կը նախատեն, կամբառատաննեն կը դատեն և կը գաւառապարտեն, մինչեւ որ իրենց ըստածը մոռցը լի : Բայց այս պարագայներուն մէջ ազգն ի՞նչ կը առումէ, աչքերնին դէպի ՚ի Պոլսս դարձնող գաւառացին ի՞նչ կը քաշէ . Աեփաստից հաւատուրաց անդքամին բարբարոսութիւնը մինչեւ ինչ աստիճան կը հասնի . ընդդէմ Տէրութեան օրինաց ինչքը կը գործուին նուե ուրիշ գաւառներու մէջ, գրաւանան ասպարիզի շահատակաց փոյթը չէ.

մէկն Ընդհանուր ժողովոյ վերայ երկար պարստւ մի կը զրէ . մին կը ջատագովէ, ուրիշ մը իւր Պատրիարքը անսպատիւ ընկելու համոր երկար նուագներ յօրինելու ըլ դանդաղիք, ուրիշ մը զայն կը ներբողէ, ուրիշ մը ուրիշ բան կը խօսի հրապարակի մէջ, ուրիշ բան կը խօսի առանձինն, և այլ իմն կը գործէ գալանեաց ու միժութեան մէջ . երբ մին գլուխը վեր կ'առնու և Ազգա սիրութիւն կ'չնեմ, հայրենասիրութիւն և քրածս, Ազգ իմ, քո օգտիլ համար կը գրգնմ, գոչելով ազգին երեսը մոխիր կը փէ և մժութեան մէջ իւր որ ողքերթելու կ'ըզբազի :

Այսպէս մեր գրագէտներն ըլ կը նալով իրենց ոյմը արտաքին թշնամեաց դէմ գործածել եւ ըլ կը նալով ներքին չարեաց ու վնասակարութեանց գիմագրաւել ազգը խոռվելու, եղբարց մէջ թշնամիներ ու հակառակորդներ գոյացնելու կ'աշխատին և իրենց կարողութիւնն նոցա վերայ կը փորձեն, և կը հասցնեն զաղքն այն վիճակին յորում է այսօր :

Փամանակ մի կար յորում կ'ըսուեր թէ ազգն առանց օրէնքի կը կառավարուէր, և մէն մի Խնանի, Ամիրայի կամ յառաջակայի կամքն օրէնք էր . Ազգը որ կողմ ուզէին այն կողմը կը տանէին իշխանութեան և գրամի տժով : Լաւ, ենթազրենք թէ կար ազգպիտի ժամանակ, առանց նոյն ժամանակի լաւութիւններն ալ յիշելու որ ազգային գործ մի Խնանի որ կամ Ամիրայի մը ձեռօք շուտով կը ըստար, որ ազգային առողջերու հանդանակութեան ատեն նոցա մեծամեծ գումարներ գրուելով հասարակութիւնն ալ անոնց կը նայէր կը գրուէր եւ շուտով կը վճարուէր և այն և այն, առանց իսկ օգուտ մի բարիք մի մտածելու եթէ միմիայն նոցա ժամանակ եղած ակ-

նոճութիւնն ու պատկառանքը, կար գապահութիւնն ու խաղաղութիւնը մուածուի, բաւական է այժմեան օրէնքով՝ ՚ի գործ դրուած անօրինութիւնները յանդիմանիլու . վասն զի այժմ ամեն չորիք կը գործուին այն ժամանակէն աւելի, բայց որովհեաեւ ընդ պատրուակաւ օրինաւորութեն է, որովշետեւ (այս ինչ կանոնին այս ինչ յօդ ուածը, կամ Ստհմանաղրութեան այն ինչ յօդուածը այսպէս կը տրամադրէ) ըսելով կը գործուին, ուստի վնասակար չեն սեպուիր, բայց միմէ պատրուակը չորիքը կը տրամադրնել, քամ լիցի . եթէ Ժեղուիթներուն վասն ամենամեծ փառացն Աստունոյ պատրուակին տակ գործած չարութիւնները սրամութեան և աշխարհի առջեւ կրցան արդարանալ, ասմայն ալ կարդարանոյ, Տիեզերքի մէջ Նստիախնամութեան ձեռ օք հաստատուած արդարութեան ստիկսնի կը հասաւցաւնէ մարդկան բոլոր անդարշառութեանը եւ անիրաւութեանի փոխարէն, որք ճշմարտութիւնը ստութեամբ կը գործածեն, որք Ընդհանուրին օգուտուր մասնաւորաց շահաւն կը զնին, որք ակնածութիւն, պատկառանք, ամօխնածութիւն մէկ կողմ դրած իրենց անձը ապրեցնելու համար ամեն միջոց արդար կը համարին և որք կամքերնին յառաջնելու համար ամեն նուիրական բան ունակոի կ'առնեն, աղդին վնասը դատախաղ պիտի լինի և իրենք վնասէ չը պիտի զերծանին, ով ոք ալ լինին, քանի որ հասարակաց խաղաղութիւնը կը վրդովնին, քանի որ բաղմաթիւ վանդեալներու աղաղակները խեղդելու առիթ կը լինին և քանի որ Ազգին այսպէս անիշխանութեան մատնելով ամեն բարեկարգութիւն և օրէնք ուսնակոի կ'լինին, օրհնութիւնը ու հանդիսաւ ժառանգելիք չունին :

Բայց գու մի Ազգ Հայոց, մինչեւ ցերք տակաւին հողմակօծ ծովու նըման ամեն հովէ պիտի ծփաս ու տատանիս, ինչու եղելութեանց և խօսուածոց վերաց հասուն դատողութիւններ, ուր է քու բարեպաշտութիւնդ, որ սրբութեան տաճարիդ մէջ որ քու Աստունոյդ հետ հաղորդակցութիւն ընելու ատենդ ալ կիրք կը տածես, սրբութեան խորհուրդը կ'անպատճես, աղմուկ ու շփմութեան կը հանես Պատրիարք մի ձգելու համար, որ մէկ հըրամանդ բաւական է . քանզի դու դըրիր և գու կարող ես վերցնել Հերիք է Ազգ իմ, պատուական Ազգ . բու օգուտիդ համար միաբանէ, համակամ գործէ, ամեն գործ իւր տեղը և իւր օրինօրը կատարել սովորէ, երկպառակութիւնն ու խոռվութիւնը հերիք է ինչ որ բերաւ քու գլխուդ չարամիտ ու վատավիրու որդւոցդ ձեռօք : Ազգ իմ, ժողովներդ Հայոց, քու իշխանութիւնդ մէծ է, գու կարող ես պատուհասել քեզ չորիք հասցնող ստահակները ով ալ լինին, բայց հանդարտութեամբ, առանց խռովիլու, իշխանական ծանրութեամբ և վեհանձնութեամբ . այս, գու յայնժամ պիտի խաղաղիս, յայնժամ դու քեզմէ օգուտ պիտի բաղդէս երբ չարերը պատժես և բարիները վսրձատրես առանց աշառութեան, առանց կողմնապահութեն և առանց որ և իցէ նկատման, ամեն վիճակի և աստիճանի մարդ՝ երբ իւր պարտուց գէմ կը մեղանէ, պէսք է փոխարինութիւնների, նոյնպէս լաւ պարտակատար անձին յարդը պէտք է ճանցուի : Յանցաւորն առանց ինքնին զզալու մի արդարացներ և պաշտօնի գործածէր . գործունեայն շատ խօսիկէն պէտք է որոշուի . անոնք որ շատ կը խօսին ու չեն գործեր, պէտք է ըն-

կերութենէ յարդ չը գտնեն , գործը
խօսքին ըլյարմարողը օգտակար մարդ
չը կրնար լինիլ , այնպիսին բարոյական
պաշտօններու մէջ մի գործածեր , վարկ
մի ընծայեր , որ զգատանայ և ուրիշն
ու խրատուի : Այս է քու օգուտոդ և
այս է քու փրկութիւնդ . իսկ քանի որ
ողաշտօնեայներդ կը կարգես և ալ չես
հսկեր և եղածներն ու դորձուածները
ժամանակին նկատողութեան չես առ
նցը , անշուշտ այն ատեն յանցանքները
կը դիզուին , գործերը կը ծանրանան
ստահակները զիրենք բաջալերուած
տեսնելով կը շատնան և այսպէս խա
զաղութիւնդ կը վեդովին , քու հեզիկ
ու հանդարտ հսկողութիւնդ ձնշումն
կը համարին եւ զքեզ այս վիճակին
կը հասցնեն :

Թէսկէտ հարկ չէ որ ամեն բան
վորձով սովորինք բայց թող այս եւս
նոր փորձ մի լինի , այսուհետեւ աւելի
խոհեմ շարժէ ձեռքէդ եկած և քեզ
պատկանած գործը ուրիշն մի ձգեր ,
պաշտօնեայներդ մինակ մի խողուր ,
գործով , օրինապահութեամբ եւ
նպաստներովդ օգնէ անոր , պարուցդ
հատուր և իրաւունքդ պահանջէ . եղ
բայրիթութիւնն ու խաղաղութիւնը
քու ամեն գործոցդ հիմն բռնէ , այն
ատեն Աստուծոյ օրհնութիւնն ալ քու
և քու բօլոր գործոցդ վերայ պիտի ծառ
ւալի , բեղմնաւոր պիտի լինիս աշխա
տութեանցդ մէջ եւ երջանկութիւնն
պիտի վայելես , զոր ՚ի սրտէ կը բարե
մաղթեն քեզ քու հարազատ որդիքդ
և որս համար միշտ կ'աշխատին :

ՊՈՐՏԱԿՈՐՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՏԵԼՈՒ

Ա շ խ ա տ ա լ ո ւ թ ի ւ ն ք է .
ո վ ո ր չ ա շ խ ա տ ի ր ձ ա ն ձ ա ր ն ա ր զ վ
պ ի տ ի ա շ խ ա տ ի տ ա ն ձ ա ւ ե լ ո վ .

Երկինք Աստուծոյ փառքը կը պատ
մէ , և հաստատութիւնը անոր ձեռ ա
գործերը , կ'ըսէ սաղմոսերգու Մար
գարէն Դաւիթ : Ասոր փարձով կը հա
մոզունք երբ ուշադիր նկատելով եր
կինքն ու երկրը տեսնեմք՝ որ Տիե
զերաց արարիչ Աստուածը՝ իւր ի
մաստուն արարչագործութեամբ ինչ
պէս գեղեցիկ կարգագրած է բնաւ
թիւնը՝ որ տարերք ոքանչելի ներդաշ
նակութեամբ շարունակ գործունէու
թեան մէջ լինելով իրենց պաշտօնը ան
վուակ կը կատարին , որով և մարդուս
հիացում ու միանգամացն մտածողու
թիւն կը պատճառեն :

Տիեզերք ընդարձակ ուսումնարան
մէ լի ուսունելի անհամար առ արկաւ
ներով և բնութիւնը ձրի եւ բարձր
ուսուցիչ մէ է խորհուզ մոքերու հա
մար , որ կ'ուսուցանէ մարդուն շատ
գիտութեանց հետ մէկ սեղ նաև գոր
ծունէութեան և աշխատութեան մէջ
կարեւորութիւնն ու պարսք մը լինելու :

Նախախնամողն Աստուած որ յո
քնչէ գոյացուց զամենայն , երբէք ան
պիտան կամ անգործ բան մը սաեղծած
չէ արարածոց մէջ , այլ ամենայն ինչ
առեղծուած են գործի մը և նպատակի
համար , որոց շատերուն պաշտօնը մեզ
անծանօթ է , մարդկային գիտութեան
գեռ եւս անկատարելագործութեան
պատճառաւ :

Մէր ամենօրեայ ասլրելու եղանա
կէն կը ասլորինք որ Աստուած անշունչ

տորերց աշնազիսի մէծամիծ պաշտօն ներ յանձնած է, որ եթէ անոնցմէ մին յանկարծ իւր պաշտօնէն գագրելու լինի՝ բնութեան ներդաշնակութիւնը խանդարուելով՝ աշխարհի գեղեցիկի վայելութիւնը պիտի եղանի և տիեզերաց սիրալի կորդադրութիւնը վեր ՚ի վայր պիտի լինի. օրինակի համար՝ եթէ օդը պակսելու լինի աշխարհիս վրայէն՝ ամենայն ինչ կ'անջանան կեն. դանական զօրութիւնը կը ջնջուի, ամեն բան աճելէ կը դադրին, երկիրը կ'աւերի և մժնոլորան կ'ամսյանայ և երկրագունդն իւր մզզական ու ձգողական հաւասարակշռութիւնը կորուսելով պիտի քրքրի և ցիր ու ցան ցնդի:

Եթէ ջուրն պակսի հրց ջերմութիւնը սաստկանալով՝ ամեն բան կ'այրէ, կը տոշորէ, կը լափէ և կ'ապականէ. նոյն պէս եթէ հուրն պակսելու լինի, ցրտութիւնը սաստիսնալով՝ աշխարհս՝ սառ պիտի դառնայ և արարածը ցուրտէն պիտի ընդարձանան ու խամրին և այն և այն. հետեւաբար ասիլց պարզ կ'իմացուի որ տիեզերաց կառավարութիւնը արարածոց գործունէութենէն եւ աշխատութենէն կաշխումն ունի ընդ հակողութեամբ աշքարշն Աստուծոյ: Աստուած սնոնց իւրաքանչյւրին պաշտօնը սրոշոծ, ուահմանը գծած և զանոնք շորժման մէջ զրած է որք միաբան աշխատութեամբ ընդհանուր գործունէութեամբ աշխարհի կենդանական մասերը կազմելով՝ զայն կանգուն կը պահէն, կը գեղեցիացնեն, կը բեղմանաւորէն ՚ի վայելումն մարդոց և ՚ի փառս Արարշն նորին:

Աստուած ինչպէս տարերքը՝ նոյն պէս և շնչաւոր կենդանիները՝ անգործ չեւ ստեղծած, անոնց եւս ամեն մէկը գործի մը յատկացեալ են, ուր կը գործածուին ոմանք մարդոց ձեռամբ.

ինչպէս գրաստոր բեռ կը կրէ, եզր երկիր կը հերկէ, գոմեշը սայլ կը քաշէ և այլն. ոմանք եւս կը կատարին իրենց գործը մնանաբերութուր առանց մարդոց մասնակցութեան, ինչպէս, մեզուն մեզը և մամ կը պատրաստէ, մաքին կամքն և ապր կը մատսկարարէ և այլք այլ միջոցներով մեզ կը սնուցանեն:

Արդ՝ մարդն որ բնութեան այսքան բարիքները վայելլու իրաւունք ստացած է, անշուշտ պարտք մը եւս ունի անոնց փոխարին, որ է տշխատութիւն փոխագարծ: Քանզի միայն աշխատութեամբ է որ մարդն իւր բուն կոչմանը և յԱստուծոյ սահմանեալ նպատակին կը համնի:

Ամենաբարին Աստուած, սոյն գեղեցիկ ներդաշնակութեամբ տիեզերաց կառավարութիւնը հաստատելով՝ գործնական մէծ դաս մը տրւած է մարդոց աշխատութեան, կարգապահութեան և սրբատակատարութեան մասին. որպէս զի ուսանին նոքա՝ թէ ինչպէս որ տարերց մին եթէ աշխատութենէ դադրելով իւր պաշտօնէն յետ մնայ բնութեան կարգը կը խանդարուի և աշխարհ կաւերի. նոյն պէս ալ եթէ մարդն աշխատութենէ դադրելով պարտամտարութենէ յետ կենայ, ապրելու եղանակը կը խանդարուի, չարեաց մէջ կ'իմայ և թշուառ կը լինի, ըստ այնմ՝ թէ « Ուր դադարին աշխատութիք, դադարին անդ և վայելքոյ հետեւաբար մարդիկ եթէ կուզեն լաւապրիլ, եթէ կուզեն մարմնոց և մտաց հանգիստ վայելել և եթէ կուզեն երջանիկ լինել, պէտք է որ արդար աշխատասէր լինին, պէտք է անվիշատ գործունեայ լինին և սլէտք է ըստ ամենայնի պարտակատար հանդիսանան: Արդ ինչպէս տարերք պարտաւորուած են գործունէութեամբ բնութեան ներդաշնակութիւնը անխախտ պահել,

մարդն ևս պարտաւոր է բարւոք ապք բելու եղան ակին՝ ներգաշնակութիւնը ըստ խանդարել դատարկութեամբ կամ անիրառ գործերով . նու մանաւանդ մարդն ստեղծուածոց մէջ կատարելու գոյն լինելավ աշխատութեան և գործունէութեան մէջ եւս կատարելու գոյն պէտք է լինի քան զնոսա . Արով հետեւ կատարելութիւնը միշտ աւելի կատարեալն կը պահանջուի , անկատար քաննէ մը կատարելութիւն չի ըստ պաստիր . ինչպէս կոյրէն գոյներ որոշել , կազմէն սրարշու ընթանալ . համըն ճառաբաննել և խուլէն լաւ լսել ոչ ոք չի ապասեր . հապա ամեն բան կը պահանջուի աւելի անկէ , որն որ նոյնին աւելի յարմարութիւն ունի եւ գործոյն վերաբերեալ յատուի հանդամանքներ : Այս առաւելութիւնը աւելի այն պատճառուաւ կը պահանջուի մարդէն . որպիշետեւ նա աշխատութեան եւ գործունէութեան համար ունի առելի յարմարութիւն և մասնաւոր յատկութիւններ զօրս միւս արարածներն չենին . հետեւապէս աշխատութեան և գործունէութեան մէջ աւելի եռանդ , աւելի ժրութիւն և աւելի փութաննութիւն կը պահանջուի անկից՝ իւր ունեցած առանձնաշնորհութեանը պատճառաւ :

Վասն զի մարդն նիւթականապէս աշխատելու համար ձեռքեր և ոտքեր ունենալէն զատ ունի նաեւ սոյն հոգեկան առաւելութիւնները , ցք են , տեսած և լած բաները ուսանելու համար միտք , ուսածները մոքին մէջ ան կորուստ պահպանելու համար յիշողութիւն , իրաց և իրովութեանց վերայ դատաստան ընելու համար բան , ըրած դատաստանէն կտմ բաղդատութիւննէն հետեւաւթիւն մը հանելու կամ արդիւնք մը յառաջ բերելու համար հանձար . Ահա սոյն հանդամանքը

ներով է որ մարդիկ կատարեալ կը համարուին . ասսոցմով է որ միւս կինդաւ նիներէն աւելի բարձր և պատուաւոր դիպքի մը մէջ կը գտնուին եւ աւելի կարողութեան տէր եղած են . դարձեալ սոյն հանդամանաց շնորհիւն է որ մարդիկ գործելու եղանակին մէջ ևս կը տարբերին միւս արարածներէն . քանով տարերը և այլ կենդանիք թէ և կը շարժին , կ'աշխատին եւ իրենց յանձնուած պաշտօնը կը կատարեն շարունակ բայց անդիտաբար է ըրածնին և լոկ հնազանդութիւն բնական օրինաց , իսկ մարդն որովհետեւ բանական և անձնիշխան՝ իրեւ գերագոյն արարած Աստուծյ , կը գործէ գիտակցութեամբ , կամաւ և ՚ի նպաստ իւր և այլոց , սոյն հանդամանաց շնորհիւմարդն եթէ ուզէ և եթէ աշխատի կարող է շատ մէծագործութիւններ ընել և այնպիսի արգիւնքներ յառաջ բերել , որք պատիւ կը բերեն գործովն և փառք իւր Արարցին :

Մարդս մարմնէ և հոգիէ բաղկացած լինելով , աշխատութիւնը ևս երկուքի կը բաժաննաւի , նիւթական ինչպէս կ'աշխատին բեռնակիրը , արուեստաւ ոքք , վաճառականք , և այլն . ումուաւոր , ինչպէս կ'աշխատին գրականութեան պարապողք , վարդապետք , ուսուցիչք , հեղինակք և այլն : Մարդն զգայում ունի որ արտաքին առարկայէ մի իւր հոգւոյն վերայ կ'ազդէ և հոգին կ'զգածուի . հետեւաբար երբ կը տեսնէ անկարմը վնասեալ կամ թրշուատ մը , նորա վերայ կ'արգահատի , գութը կը շարժի , սիրտը կը յուղուի և խողօք կ'ըստիակէ զնոքը այն թշուառին այն արգահատանք գրաւող ողբրմելոյն օգնել , զայն սիրտիել , նորա ցաւերը գարմանել և եթէ կարելի է զայն ՚ի գմբաղդութենէ ՚ի բարեբաղդութիւն վերածել . ուստի և կ'աշխատի

Դոյն զգացածն ու կամեցածը ՚ի գործ զնել, այն աշխատութեան հետեւութիւնը կը լինի այն, որ անելեալներն կը կանդնին, վշտացեալները կը միմիմարուին, բեկեալ սրաերը կը չնուին, թիւառութիւնը կը գործանուին, աւերմունք կը վերանորոգին, աշխարհ կը չնուայ կը ծաղկի, կը պայծառանայ և կը բեղմաւորի . մարդիկ բարուաք կապրին կը փայելն կը վուարժմանան եւ կ'երջանկանան . Աստուած եւս ՚ի յայս տեսարան կը հրձուի և կը վառ ռաւորի : Ահա աշխատութիւնը որ մարդը պարան բարեաց կը տիրացնէ, և իբրեւ պարտակատար կը վարձատրէ թէ բնութենէ, թէ ընկերուկանութիւնն և թէ յԱստուծոյ : Որովհետեւ մարդն եւս երեք օրինօք պարտաւորեալ է աշխատելու, որը են Օրէնք բնոթեան, Օրէնք չնկերական և Օրէնք աստուածային :

Ա . Աշխատելը պարոք և բնական օրինք :

Մարդ մը երբ կ'ապրի, կուտէ, կը խմէ, կը հսկնի, կը վոյելէ և իւր կենաց պահպանութեան համար պէտքերունի, ստիպուած է աշխատելու՝ և կարծես բնութեան հետ կապուած է վորխադա աշխատութեամբ : Օրինակի համար, մշակն եթէ ձմռոնային բռոքը և ամառնային տօնքը կրելով, ըստ հոգնի, ըստքանի, չաշխատի և իւր արտերը ըստ մշակէ եւ ըստ սերմանէ, հունձքի ատեն հնձելու բան մը չունենար և ասլրելու համար ալ հաց ըստ սններ : Հովիւն եթէ գիշերն անքուն հսկողութեամբ և ցերեկն ժրածան հոգացողութեամբ ըստքնի ըստ հոգնի, չաշխատի եւ իւր խաշները դալարի ու խոտաւէտ տեղեր չ'առաջնորդէ, հօտն ևս ժամանակին առատ վարձատրութեամբ նորա աշխատութիւնը ըստ պատկեր և զայն բարեօք ըստ լեյներ :

Բնութիւնը իւր ծոցան մէջ պահած է անթիւ բարիքներ մարդոց համար, անկայն այնքան բարիքներէն ոչինչ չեն օգտիր մարդիկ երբ աշխատութեամբ գործունէութեամբ նոցա գործածութեան եղանակը և անսնցմէն օգտելու կերպը ըստ գանեն : Արարածք մարդոց ծառայութեան համար տաեզծուած են, ուտիր մարդիկ եւս պէտք է գիտնան զանոնք իրենց ծառայեցնելու եղանակը, մարդիկ պէտք է մոտածեն, քննեն, աշխատին, հոգնին, փորձեր բնեն, գրունեն նոցա գալտնեաց բանալին, և վերջապէս տիրուպետեն բնութեան խելքով ու աշխատութեամբ, գործածեն անոնց իւրաքանչիւրը իրենց սահմանեալ նպատակին և ընդունին անսնցմէմեծամեծ նպասաներ ու ծառոյութիւններ յօդուատ եւ ՚ի գիւրութիւն իրենց, հետեւապէս մարդիկ ասլրելու համար պարտաւոր են աշխատիլ, հանգիստ և լաւ ասլրելու համար տարեց անհուն զօրութիւնը իրենց ծառայեցնելու կերպը պէտք են գիտնալ, Մեծամեծ գետերու ջուրց տհագին զօրութեանը եւ սրաբշաւ ընթացքը մեզ բարդավիճն անօգուտ պիտի լինէին, եթէ մենք խելքով չ'աշխատեկինք նոցա ընթացքին առջեւ աղօրիներ շնուր, և ջուրց զօրութեամբ ազօրիի ահագին բարը զիւրութեամբ դարձանելով ցորեան աղալ եւ մեր պէտքերը հօգալ, նաև մեզ մեծ արգելք պիտի լինէին գետերու և ծովերուն ցամաքի մէջ բացած ահագին անջրապետները եթէ մարդիկ խելքով և աշխատութեամբ նոցա վերայ, լաստ նաւակ և ահագին նաւեր գործածելով գիւրին ճամբորդութիւններ ընելու հնարքը ըստ սններ : Աշխատութիւնը հրաշք կը գործէ, ըստուած է և ճշմարիս է, քանզի ներկայն զօր կը տեսնեմբ կը չըստիւթ, կղդամբ և կը վայելնմբ, թող-

Էսկ թիշմը յետ գատնամք մարք դեպ
ի միջին դոր և ալ տեւին անդին, հան
մեր տեսաւթեանը ներկայացնելով նոյն
գարուց մէջ տարրող մարդիկը պիտի
գտնեմք զանոնք այերան անձանօմ և
այլրան անդէտ այժմեան նոր գիւտե-
րուն և տարեց մասուցած մնձամեծ
ծառայութեանց, զրու եթէ այն ատեն
մէ իր նոցա նկարագրելու համարձակէր
բնին զառ անցող պիտի համարուէր և
իւր պատմութիւնին ՚ի շարու առասպե-
լոց պիտի համարուէին և եթէ նոյն
գարուց մարդիկը նոյն գարզափարներու
վրա յանկարծ ներկացին մէջ փախադրե-
լու հնար լինէր, անշաշտ նոքա այժ-
մեաններու պէս բնութեան գարզու-
նեացը վերահասու շը լինելուն, պիտի
զորմանոյին և գերդնական պիտի հա-
մարէին հեռագրի մոդական թելը, առ
հաղին շոգենուի՝ մի փոքր դործեբոլ
կառավարուիլը, երկամթուզեաց որպար-
շու ճանապարհօրդութեանը և այլն և
այլն, շատ բնական բաններու որոց գոր-
ծածութեան գաղղոնիկը իրենց անձա-
նօմ է :

Արդ՝ քանի որ այն գարուց մէջ
մարդիկ տեղեակ չեն սոյն գիւտերուն
ըսել է զրկեալ էին և նոցու մասուցած
այնքան դիւրութիւններին և հետե-
ւադէս նսինի գարուց մէջ մարդիկ
դործելու համար աւելի շոտ աշխա-
տութեանց ենթակայ էին, որովհետեւ
այժմեան շոգ իին տեսած գործը և ե-
լեքորականութեան մասուցած զիւ-
րութիւնները նորու պարտաւորուած
էին իրենք անձամք ընելու : Օրինակի
համար, այն ատեն մարդիկ ծովով ճառ
նապարհութելու համար ստիպուած է-
ին հողմաց հնազանդելու, երկար ատեն
ծովուն երեսը կը թափառ էին երերեալ
երշեմն առվանահ կը կորնչէին և եր-
բեմն ծովասոցը կը լինէին ՚ի շնորհ
հակառակ հողմաց, մինչդեռ այժմ շա-

դին այնպիսի դրութեան մը վերածած
է շոգենաւը, որ փոթորկալից մրրիկ-
ներն ու կատաղի ալիքները ծաղը ընե-
լով անարգել կը շարունակէ իւր ըն-
թայքը դէմ եղեալ նպատակին, նոյն
պէս տեղէ մը ուրիշ անգ լուր հազոր-
գելու համար պէտք էր որ մարդ մը
շարունակ քանի մը ժամ կամ քանի մը
օր քայլեր, մինչդեռ այսօր շնորհիւ ե-
լեքարականութեան քանի մը բոպէի
մէջ ահագին անջրապետներով իրարմէ
անջատուած մարդիկ կարող կը լինին
առանց հոգնելու իրարու հետ խօսակ-
ցիլ և իրարու միաք հասկնալ: Ուրեմն
ասկից պարզապէս կիմացուի որ այն
ատենի մարդիկ բնութեան գաղանիք-
ները իմանալու հոգնութեան և աշ-
խատութեան յանձնառու շը լինելով,
աւելի կը հոգնէին և աւելի կը տառա-
պէին, իսկ անսնը որ մարմաց և մասց
աշխատութիւն յանձնառին բնութիւն-
նը քննելու, ոհա այսքան գիւրութիւն-
ներ յառաջ բերին ՚ի վայելումն իրենց
և ապագայ որդւոց իւրեանց, յորմէ կը
հետեւի բացարձակապէս թէ մենք
հազէն կերակրուելու, ջարէն զօվանա-
լու, օդէն շնէլու, ցուրտէն պահպան-
ուելու և բնական զօրութիւններէն օ-
գուած քաղելու համար պարտաւորենք
աշխատելու բնութեան համակերպե-
լով և նորա օրինաց հնազանդելով:

(Եարունակելին .)

Ս. Դ. Շահանեան :

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԻԹԻՆ

ԿԱՆԱՅՑ

(Ըստունակութիւն + տես թիւ 91)

Եց և իւր երեք որդիք մեր երկ բորդական խանձարուրն են, Յաբեթը, Անը, և Քամը նոր սատերը եղան՝ նոյ արմատէն ու մեք սիրեցանք, Անք Յաբեթի ցեղէն անոր որդւոց որ զիները ենք, մեր, այն է՝ Յաբեթի ցեղը շատ մեծ ու նշանաւոր եղաւ շատ տէրութիւններ իրեն մէջ ունեցաւ և շատ աղգերու բաժնուեցաւ. ու բիշներ թող տալով, մեր ցեղին ու մեր աղգին մէջ երեւելիները կարճ՝ ի կարճ սիրուն Հայկանուշիդ պիտի պատմեմ,

Յաբեթէն վերջ մեր Նահապետաց երկրորդն է թորդոմ, թորդոմէն զինի Հայկը. որ մեր աղգային անունը տակէ կ'առնեմք իւր քաջութեան համար. զի այս մեր աղգապետը Աստուածական հայրենասէր և աւանդապահ էր, ու այս Հայկին ատեն Քամին սերունդ, Քաւշանայ թոռ ժանդ Շէլ երկնից դէմ վէդ դալու կը միտէր Աննարայ դաշտին մէջ, որ Բարիլնին մօտ է, որուն պատճառաւ իւր անուն Բարէլ մնաց. այն է խառնակութիւն. զի բոյոր աղգաց նահապետները ժողովով մէկ տեղ այն ամբարիշա մարդք, Շէլ հոն կ'անչած էր մէկ մէծ աշտարակ մի շնորհու. այս չար գործը տեսնելով Աստուած հիմն ՚ի վեր կործանեց աշտարակը, ու մարդկանց լեզուները բաժնեց, այնպէս որ սկսան զանազան խօսքեր ընել որ իրարու չեին կրնար իմացնել:

Այս ամբարիշտ Շէլոր վլնքը Աստուածոյ պէս պատել տալ կուղէրով որ չափանիք մահու կը մատնէր, ինչ պէս ըսի մեր աղգապետ Հայկը աշտարակ կ'առնելու մէծ մարդք իւր իշխանութիւնը փառաւոր կ'արագով վարեց և իւր Այս գեղեցիկ

ուածապաշտ ըլլալով կը մերմէր ասոր վաստ խնդիրը ու նա ալ անթիւ զօրոք մեր քաջ հօր վրայ վազեց Յաբիլնէն ՚ի Հայտաստան, որուն անտւն դեռ ան ատեն Աստուապատ լեռներ կ'ըսուեր, Բարիլնի ջնդմութեան հետ բազդաւ աելով: Ենը քաջ աւանդապահ Հայկը իւր որդւոց և երկրի կարիճներով ու ըսնք երեք հարիւր հատ էին, ելան այն չար գոռողին և իւր անթիւ զօրաց դէմ, որ մեր աստուածասէր նահապետի պարին խիստ արժանաւոր նը պատակ եղաւ, զարկաւ մեր քաջ Հայկը իւր ոլսքը անոր պողպատեայ կուրծքէն անցուց միւս կողմը, զոր իւր աստուածութեան արժանինուեր ընդունեց մեր բարեպաշտ հօր բազուկէն. երբ բանակը տեսաւ որ իւր անմահ առաջնորդ հսկայ թագաւոր Շէլ Հայկին առաջապաստ ընկաւ յաւիտեան չենելու համար, փախան իրենց երկիր, ու մեր բարի նահապետ հաւասարութեն, և ոչ աստուածութեն իրաւունքով, ինչպէս որ կ'ամրարտաւանէր չար բանաւորն Շէլ. այս մեր բարի աղգապետը, ընտիր նահապետը Հայկը իշխուց աղգին և իւր իշխանական գաւաղան և իրաւասէր սիրոր փոխանձեց իւր որդւոց, որոնք իրեն պէս անուն ունեցան: Ասոր առաջին ու պայծառ յաջորդ Արամն էր, որ իւր աշխարհի շենութեան և բարեկարգութեան մեծ մէր ունէր, ու երբ արտաքին թշնամիք մեր երկիրն ու մեր Հայրենիք կողոպահել կուղէին, Արամ իւր կարսղ քաջութեամբ անսոնց բազանքը հակառակ կը կատարէր, այս մեծ մարդը մեր աղգի անունը այն քան վսեմացոց, որ անկէ զինի Արամեան աղգ սկսան մեզի ըսել, որ կ'երեւի կարիճ ըսել է, կարիճէն առնելով իւր անունը: Այս մեծ մարդը իւր իշխանութիւնը փառաւոր կ'արագով վարեց և իւր Այս գեղեցիկ

որդւացն թողուցի Ժանդ Ռելի յաջորդներ իրենց անպատռւութիւնը չ'մոռնալով կը ոխային Հայաստանի զէմ. մեր գեղեցիկ իշխանն Երայն կը փայլէր իւր գեղով հանձարով և բարոյականով, ու Ծամիրամն ալ կը նեղու էր իւր անբնական կրակէն . ուստի հրաւելը կը կարդար մեր իշխանին արաման Երային երթաւլ իրեն կամաց համեմատ շարժիլ. խօնարհիլ այն վայրագ թագուհու հեշտախտային ցանկուել ու իրենց հայրենեաց կեզա պարտութիւնը չնջել. Հնար էր բարոյականի տէր մարդ մը այնպէս անպատռութիւնը վիճանել. քաւլիցիլ Ուստի տուփոտի կիրքը ելած բանակ կը հանէ մեր հայրենեաց ու իշխանին վրայ, ու Երայն պատերազմի մէջ կ'իյնի անարատ բարոյականալ: Իւր որդին կադմոս կը յաջորդէ անոր, ու այսպէս պարզ և ազնիւ իշխանութեան կը հանի հայկազնեան Պարզը՝ որուն գլուխ թագ ալ կ'ունենայ, այս թագի ու գաւազանի շքով երեւելի թագաւորներ ունեցանք օրինակի համար Արուանդ, Արուան գեան Տիգրան, Երտաշէս, Զարմայր և այն, որոնց պատմութիւնը մեր նախնի Հարց գրստածոց մէջ որ մը կը կարդաս:

Այս հայկազեան իշխանութիւն և թագաւորութիւն մեր ազգի ուրիշ իշխանութեան հետ բաղդատելով շատ մեծ էր ու անկախ. թող կուտամ Տիգրանի, Երտաշի տիեզերակալութեան գործերը, որն ըստ իս վատ է քան թէ ըստ: Եսկէ զինի երեք աստիճանաբար իրարմէ թէ տարօք թէ փառօք տարրեր թագաւորութիւն ալ ունեցեր ենք, այն է, Երշակունեան, որ մեր ազգի առաջնութագաւոր Վաղարշակն է, ու վերջնին Երտաշիր, երկրորդ Բագրատունեանց. որուն առաջնութագաւիր Վաստն է, ու վերջնին Գագիկ, երրորդ՝

Վաւերինեան տէրութիւն, առաջնին իշխան Վաւերէն, թագաւոր | եւսն առաջին ու վերջնին | ուստինեան | եւսն ինչպէս ըսի սիրելի աղջիկս, ոչ Երշակունեան թագաւորը կարողացան հայկազանց պէս անկախ ըլլալ. թէ և ունէին վեհ թագաւորներ, ինչպէս Երատաշէս, Արուանդ, Խոսրով ու բարի և սուրբ ինչպէս Ենդրանիկն ի քրիստոնեայ թագաւորս Երգար եւ մեծն Տրդատ, ու այսպէս ալ Բագրատունեանց թագաւորներ որբան օր ջանացին և ոչ Երշակունեան թագաւորաց պատութիւնը ու խաղաղութիւնը եցին:

Այս ընտիր ցեղը հազիւ թէ երկու երեք անուղղայ թագաւիր ունեցաւ, բայց գէշ պաշտօնեայ շատ, որոնց գլխաւորներ վեստ Արգիս և Կիրակոս երեց, Ուուրինեանք խեղճ բուսան խեղճ անցան, նա մանաւանդ | ատմին կղերի յուսացուցիչ ունայն խաստութով կ'ապրէին: Ենուրանալիք է որ մեծ հանձարի տէր գլուխներ ալ ունեցանք այս տան մէջ ինչպէս էր Հեթում, Զարկէլ թագուհին և այլն:

Այս Ուստինեան | եւսն շլթայս ուած յիշպասս գնաց Հայու արիւնը այն օրէն սառեցաւ, անբնական կերալով Դաւիթի օրով մէկ միեւս շարժեցաւ և այ շարժելիք ըսւնի, այսօր մեր Հայրենիքը իմ գտորիկ ուրիշը անունով կը կանչուի Հայը հըպատակ է:

Իւր իրաւունք մէռած կը համարուի, իր ինչքը առանց ապահովաւթեան մեր արդի կեանք կամ աղգային կաղմութիւն կրօնական է և ոչ թէ քաղաքական, մեր քաղաքական իրաւունք ուրիշն առաջ կը կորսուի:

Այս խօսքերը խելքիդ չասնելու բաներ են Հայկանուշ, չեմ ուղեր սուր ուշդ բթացնել այնպէս բաներով որ պիտի բան մը չդժաս մինչեւ

որ մարդն ինչ է. չդիտնաս :

Հայկանուշ Հայու անուն կրելով
բան մը չես ըլքար եթէ որ Հայու, ձը ը
մարիտ Հայու սիրու չկրես, եւ քու
զաւակի մէջ Հայու սիրու չդնես .

Իմ սիրելի աղջիկ մեր նուիրական
պարագն է որդի ծնիլ, ու որդւոյն մէջ
սիրու դնել . ինչպէս որ մամուլ մը
թերթը կը ծնի, ու թերթի վասյի
գրուածքը, այնպէս սիրտեր չունինք
աղջիկս որ մի և նոյն լինին ու իրարու
նման, այնպէս սիրտեր գրենք որոնք մի
և նոյն խմասար ունենան, այն է իրենց
պարուքը և իրաւունք ճանանան : թէ
որ կարդաս մեր նախնեաց պատմու,
թիւնը կը տեսնես, թէ մեզ համար
ինչ պէտք է, պիտի խմանաս թէ ինչ
պիտի ընենք :

Վզդային մասը կարճ խօսեցայ, ու
նոյնպէս կրօնականը խիստ համառօս
պիտի խօսիմ իմ սիրուն դստրիկիս, ու
դու սիրով պիտի լւես, այն կը խօստու
վանիմ թէ իրեւ պատմական շարքով
ու ժամանակով չեմ խօսիր բայց եւ
կարեւորներ քեզի կ'իմացնեմ, կնոջ մը
իւր գեռափթիթ մանկան ասկէ աւել-
լի խօսել չի վայելքը :

'Նորէն այն օրհնեալ մարդուն քով
պիտի ելնենք, այն է 'Յոյ, ասոր մի
ջին տղան Անմը մեր Յարեթի պէս
օրհնեալ զարմ ունեցաւ, ու շատ
տարածեցաւ : Այս Անմայ որդւոց մէկն
էր Աբեր, որ Աբրայեցւոց ցեղապե-
տըն է : Այս Աբերի տունէն ելաւ Աբ-
րահամ, այն որ իւր հաւատով ու
ճշմարիտ աստուածածանօթութեամբ
Կատուծոյ սիրելի եղաւ . այս մարդէն
կ'սկսի ճշմարտին Կատուծոյ երկրսա-
գութե՛ ճամբան, ասոր կինը որ խիստ
գեղանի էր անուն Ապրա էր, ասոնք
Կւետեաց որդի մը ունեցան Աահակ
անունով, այս Աահակի ունենալըւն
երբ Կատուծած Աբրահամին կը խոս-

տանար Աարան անհաւատ կերպով կը
խնդար . ուստի Կատուծած չորս հա-
րիւր տարի այն օրէն վճիռ սահմանեց
որ անոր սերունդ Ղզգիպտոս գերի մը-
նան : Կատուծած՝ զԱահակ Աբրահամին
փորձելու համար պատարագելու զո-
հելու ուղեց ու Աբրահամ յօժար
կամօք իւր սիրելին Կատուծոյ զոհը
նելու տարաւ, բայց Կատուծած՝ հը-
րեշտակի ձեռօք Աահակի տեղ խոյ մը
տուաւ պատարագելու : Այս Աահակ
հօրը հրամանին համեմատ Ղզլազարի
տան հազարապետի ձեռօք իւր աղ-
գէն իրեն կին բերել տուաւ Աներեկայ
անունով որ շատ խելացի ու երկիւղած
աղջիկ մի էր, երկու որդի երկորեակ ու
նեցաւ Աներեկայ առաջին Յեղոմ՝
Ղչաւ, երկրորդ Յակոր, Ղչաւ
կտրիճ որսորդ էր, Յակոր՝ տնասէր :
Աահակ ծերացած ատեն աչբերը չը
տեմներ, ու օր մը կարծեց թէ մեռ-
նելու մօտ է, ու զեց իւր օրհնութիւն
Ղչաւին տալ, զի անիկայ էր մեծը
բայց Յակորը Աներեկան՝ մայրն աւե-
լի կը սիրեր ուղեց որ Յակորն առնէ
այն օրհնութիւնը, ու իրօք ալ առաւ .
այս օրհնութիւնն համար Ղչաւ ըզ-
Յակոր կ'ատէր, ուստի ան ալ փա-
խաւ գնաց իւր քեռիին իր մօր եղ-
բօր տուն միջաղետ : Այս տեղ Յա-
կոր մեծցաւ թէ հարստութիւնով և
թէ որդւով, զի երբ իւր երկու կը-
նոջ հետ միջաղետէն կը գառնար տա-
սըն և մէկ արու զաւակ ունէր, ոչ-
խար ուղեց և ուրիշ կենդանիք շատ :
Այս զարմանալի մարդը երեք դէպը
ունեցաւ՝ այն է եղորդ օրհնութիւնն
յափշտակեց, որով շատ ճիխացաւ,
երկրորդ՝ փախչելու տեսեն տեսաւ այն
մէծ տեսիլ, ուր տեղաց անուն դու-
ռըն երկնից դրաւ, և վերջին երբ կը
գառնար Կատուծոյ հրեշտակի հետ
ըմբշամարտեցաւ ու ոտքին մէկը կաղ

մեաց . և այն օրէն Խորայել տնօւն ու նեցաւ , որ Աստուածառես ըսել է :

Իւր Երկոտասաան որդւոց մէջ Յալ սէփ խիստ սիրուն և խելօք էր , ուստի Յակոր զայն շատ կը սիրէր , որուն համար Եղբայրներն զանի կ'ատէին , այն քան հասցուցին իրենց ատելութիւնը որ իրենց գառնուկ Եղբայրն բարի Յալ սէփ Յակորէն գաղտուկ Խամայելացւոց ծախսեցին , ու անսնք ալ բերին Աշ գիպտոս Փարաւոնի գահձատետին ծախսեցին , այս եղաւ իրենց գերութե սկիզբն , ինչպէս որ Աբրահամին կանխառ ըսած էր Տէրը : Յովսէփի Ագիակտոսի մէջ իրրե անգին ադամանդ շատ փորձերէն անցրու իր անմեղութիւնն ու սրբութիւնը արեւու պէս փայլեցը նելով , հուսկ ապա Ագիակտոսի իշխան եղաւ Փարաւոնի երազ պատմելով , ու իրեն Եղբարք սովոր նեղուելով իրեն դիմեցին չգիտեալով , երկրպաշ գութիւն ըրին ու ցորէն առին , այն Եղբօրէն , որուն երաղատես կ'ըսէին , ու այն մարդուն կ'ըսէին գաղան կերաւ որուն առաջն կը գողացին , ու այն Եղբայրը ծախսեցին , որ իրենց հաց կուտայ որ ուտեն առպին : Երկրորդին Յովսէփի բնարզինք յայանեց ու հարկագրեց որ երթան Յակոր իրենց պատկառելի հայրը բերեն : Յակոր Յովսէփը տեսաւ ու նորէն իւր սիրելին համբռութեց , իւր որդւոց պէս Յալ սէփուց սրդիքն ալ օրհնեց : Յակոր բայ տունը երբ Ագիակտոս մատն եռ թանառուն և հինգ հոգի էին , ու օր աւուր վրայ զարմանալի աճումն կը տեսնուէր Խորայելի տան եւ աղջին մէջ , ու այն տարօրինակ աճումը աչքի կը զարնէր , որով և Փարաւոններ ըու սիրով բարկութեան կը դրդէր , ու կուգէին որ Ճնշուին բայց անհընար եղաւ , երախայք գետամոյն կ'ընէին , գահեկաց սպառնալիք կը կոր-

դային որ ոչընչացնեն Խորայելի արտ զաւակները , այս միջնոցն էր որ այն մեծ և սքանչելի հայրենասէր Ոնվսէս ծնուռ , ու նա եւս գետ նետեցին , բայց Փարաւոնի քորը իւր օրդեգիք մնոց զանի , ու երբ կատարելութեան հասաւ այս Ոնվսէս , սիրով հանձարին հետ քալէ , ըսաւ իրեն , ու քալեց : Խորայելի թշնամին մեռցուց ու թաղեց . Երկրորդ օր Երկու համարիւն Եղբայրներն իմաստութիւն յորդորեց կուռելու ատեն , իոկ զրկուաղը ըսաւ Աշնէ , ինձին ալ մեռցնել կուզես , ինչ պէս երէկ մեռցուցիք Ագիակտացին ու Այս խօսքէն վախցաւ Ոնվսէս Վաղի ամացւոց աշխարհ փախաւ հան հովիւ էր , երբ տեսաւ այն սքանչելի տեսիլ որ մարենին կը վառուէր ու չըր աճիւն կորեր , ու այն մորենիի մէջէն լսեց , այն քաղցր ու ծանր հրաւերը , թէ իմ ժողովուրդը Ագիակտոսէն պիտի հաւնես ու այս հրաշընէրը պիտի ընես : Սիրելի աղջիկս այս սիրուն կէտերը պէտք է սուրբ Գրոց մէջ կարդաս որ Աստուծոյ մէծ վայելութիւնը , սէրը և արդարութիւնը տեսնես , ու սիրումը առանց զարմանալու չի կրնոր մնալ , քանի որ այնպէս մէկ գլուխ խնամակալ չօր մը կը հանդիսի . կ'ըսէ Տէր՝ այն մեծ մորդուն . Վմ ժողովրդեան աղաղակը ինձի հասաւ ու անսնք վկրկնելու համար գրեղ կ'ուղարկեմ , իմ ձեռքը ու զօրութիւնս քեզի հետ է ու Հայրենասէր Ոնվսէս Տէրով հրամանին կը հնազանդի սիրով , նորէն Ագիակտոս կ'իջնէ իւր Ահարան Եղբայրը գէմ կ'ենէ ինչպէս որ Տէրը նշան տուած էր և զայն անոր թարգման կացուցած էր իր Քորեք :

Այս Աստուծոյ մարդարէն , Խորայելի աւաջնորդ , Ագիակտոսի հարսւածիք , Աստուծոյ սուրբ արդարութեան վրիմալուծը՝ բրաւ ինչ որ ընել պէտք

Եր այն քար սիրու Փարսւանին այն տմարդի Աշխաղացւոց , ու բարձր բազկով և սբանելի զօրութեամբ Իսրայէլ Աշխաղատափ գերութեան շղթան փշեց իւր ճշմարփա՛ Կատուծոյն խոստացած մառանդութեան տիրելու , ազատ իշխան լինելու կանչեց . Առվակս , հեզ և բարի առաջնորդը իւր դէմը թումբ մի գտաւ . ժողովուրդը անցնելու այն եր Կարմիր ծովը , իսկ ծովութշաղի արայելի Կատուածը զայն եւս պատռեց ու երկուքի բաժնեց մինչեւ որ իւր սիրելոյն որդիք Աքրահամու զաւակները անցան :

Չարին գերեզման , արդարին կեանք կուտայ Կարմիր ծովու պատռուածքը , զի Աշխաղացիք ջանալով ձեռքէ երածը նորէն գերել , այն ջուրի ձորակին անցնելու երկիւղ չունեցան , որուն մէջ ոչ ոք ապրելով սուզան : Այս սբանշելեօք փրկուած ժողովուրդը , արդեօք Առվակսի ուզածին պէս կը սիրէին իրենց փրկիք , ոչ թէ կը սիրէին այլ կը փորձէին . այն աստուածը՝ որուն զօրութեն որբանութիւնը անկարելի էր չափել . երբ գիշերը իրենց լցու կուտար և ցորեկ հաղանի կը լինէր . « Ոիթէ մեզի միս կրնայ տալու կըսէին , ու երբ քիչ մի կը նեղուէին , գերութեն հոց ու կերակուր քաղցր և ցանկալի ընել կուզէին :

Այս անզգայ ժողովուրդը այնքան շնորհաց յարդը Հաննանալով զրեթէ զի տապաստ անսապատի քառասուն տարւան ճամբարդուն մէջ ինկանայն Աշխաղատուան ելնողազդէն հազիւ երկու հոգի իրենց աւետեաց երկիրը ոսքը դրին , իրենց որդիք ժառանգեցին այն Աստուծոյ սիրելի Առվակսի յաջորդին Յեսու Կաւեանի առաջնորդութեամբ : Աքրահամ հաւատոց հայրը՝ Կահակ անոր բարի որդին՝ Յակոբ և իւր երկուտասան որդիքը , որոնք Կարայելի նախահարք անոււանեցան , Առվակս

Յեսուն իբրեւ բան մը կորմնցուցած կը գուշակէին . Կատուած իսկ կ'ուխտէր թէ քու զաւակաց մէջէն պիտի գտնէս , Աքրահամ Աահակէն կը յուսար , Աահակը ափափելով Աստակն մէջ կուզէր գտնել Յակոբ յափշտակեց , Յակոբ ակներեւ Յուդայի մէջ տեսաւ , Յուդան կուակեց իւր ցեղը միշտ վեհազն և յայտնի կենայ , Առվակսը ըսաւ ձեր մէջէն մարդարէ սիրտի ենէ ինձի պէս անոր լսեցէք , Յեսուն անոր սիրուն անոււան պէս անուն կը կրէր , բայց չէր , այս հաւատոց շղթայի օղակ ազգը գեռ շատ պէտք եր սպասել , ուստի գատաւորներ ունեցաւ երբեմն ճշմարիտ Կատուածպաշտութենէն միջնցաւ , հարուած կերաւ ու դարձաւ , Կատուծոյ թագաւորութեան տակը . Երբ բնական կերպով կ'ապրէր , երաւ մարդկանին թագաւորութեան տկար և անբնական իշխանութեան տակը մանելուզեց : Կատուած թելադրեց Աամուելը որ հօր էշեր կորմնցնով Աաւուզը՝ թագաւոր օծեց տեսաղթիկ մարդկանց յիմարութիւն , կեանք տուող Աստուծոյ գաւազան և իշխանութիւն կը մերժէն , էշ կորմնցնող տկար արարածի զօրութեան կ'ապաւինին :

Այս Աաւուզը առ զի բերան Տէրոջ առաջ գլուխ խանարհած քալեց ու Աստուծոյ օրինաց հնազանդ , Կատուած ալ իրեն օգնեց . Երբ թուլցաւ ու ճամբան ծռեց , Կատուած ալ զայն մերժէց . իւր սիրելի Դաւիթը թագաւաւոր օծելու Աամուելին հրամայեց , այս այր՝ ըստ սրտին Աստուծոյ , իւր բոլոր սրտով Աստուծոյ ճամբուն մէջ քալեց , ինկաւ բայց շուտ ապաշխարեց , մարդարէ , թագաւոր և սուրբ կեանքով ապրեցաւ իւր երկուտասան տարու Աողովմոն խելօք որդւոյն թռղուց իւր գաւազան և թագը :

Աղովմնը իմաստուն թագաւորը իւր հանձարով ցանկալի ամենեցուն եղաւ և պատկառելի համբաւ ունեցաւ, խաղաղ թագաւորեց. բայց վերջ թիւրեց ճոխութիւն և կիմկներ բժանարեցին իւր ճշմարիտ հաւատք: Ունեցան Նրեայք շատ թագաւորներ թէ Յաւդայի ցեղն և թէ Խրայելի տասն ցեղն, որոնք կուապաշտութեմէջ մնալորեցան, Յաւդայի թագաւորները երբեմն կուապաշտութեան եւ տեւէ գնացին, այս ժամանակներու մէջ մեծ և սքանչելի մարդիկ ելան, որոնք մարգարէ անուն ունէին, այս մարգարէք մարդկանց Փրկչի գալը և ինչպէս փրկելը կը գուշակէին:

Խրայել իւր վատութեան պատիմը կրելու համար Ասորւոց թագաւորներէն գերի գնաց այն Կստուծոյ մեծ տաճարը, որ Ասղոմնն շատ ծախքով և հանձարով շինել տուած էր աւրեցին, եօթանասուն տարի գերութեան ճաշակէն զգացին թէ ինչ բարի Կստուծոյ դէմ մեղանչած են, ուիս տեցին որ ալ անոր սիրուն օրինաց հընալանդին և զայն ՚ի բոլոր սրտէ սիրեն, ուստի Կստուծած ալ անոնց գերովի սիրութ քաղցրացոյ նորէն իրենց հայրենիք դարձան իրենց նուիրական տաճարը շնեց Օ օրաբարէլ երկիւզած ճշմարտասէր: Կյա գերութենէն վերջ շատ երեւելի ու նշանաւոր եւ զո՞ն Վակարեանք, որոնք ճշմարիտ սիրով վառուած, թէ կրօնք եւ թէ հայրենիք պաշտպանեցին, այս ժամանակաց մէջ ճշմարիտ Կստուծոյ երկրագագութիւն շրթունքով էր եւ ոչ թէ սրտով. օրէնք յարել կեղծեօք էր և ոչ թէ ճշմարտութեամբ: Խրայելի կամ Նրեայ վրայ ըրածս զրուցք կը վերջացնեմ իմ սիրելի աղջիկս, և դու, անոնց պատմութիւնը չես հարցներ, թէ ինչն այսպէս հա-

մառօտ ըրի, երկու պատմառ ունի սիրելիս, նախ՝ որ եկեղեցւոյ անդամ են այն աղդը մինչեւ ՚ի Վրիստոս. երկրորդ՝ որ իրենց պատմութիւն Այուրը Վրոց հետ կապտկութիւն ունի, ուստի պէտք էր, այս Աքրահամնւ Աւետեաց որդին, այս Ամհակայ սերունդը, այս Յակոբ Խրայելի երկուաման շառաւելով, սարբեր ու սքանչելի կեանդը մը ունեցաւ և մասնաւոր հսկողութենական մեծցաւ, յառաջացաւ, ըմբուտացաւ, սարիացաւ, ազատ գլուխ ունեցաւ, գերի, սաքը շղթայի մատնուեցաւ, սոփի առաւ, հիւանդ ինկաւ, վերջ երբ յաւիտենական առողջութեան գեղը պիտի ընդուներ մերժեց կորաւ. այս է այն աղդի համառօտ կեանդը, որն երկինքէն օրէնք ընդունած էր, ու այն պատուական պատուէրները կուզեմ իմ սիրելի գտարիկիս սրահին վրայ քանդակիել ու այն սուրբ զարդով Ինքը հէմ երկնից Կստուծոյ որդւոյն ծնունդ տեսնել, որն Ագամայ Եւայի ու բոլոր նախահարց որմանած չգտածն է ու մեր գտած և յօյն է:

(Ըստականիվել:

Ա. Պ. Վ.

ԱՅՍ ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՍ ԶԵՄ ԿԱՐՈՂ ԹՈՂՈՒԼ

(Հարունակութիւն և վերջ, տես թիւ 10+)

Արդէն ՚ի մանկութենէ յաձախ կրինած և ուսած մոլութեանց սարաւիելի մէկ պատիմն ալ այն է, որ զայն թողել սւզած ատեննին մեծամեծ եւ անտանելի դժուարութիւններ քաշեն: Եւ ահա այն դժուարութեանց ըստուկացող և գիմաղը ելու արիութիւն չու-

նեցող թուլամորթներն են որ շարաւ
չար կը հպատակին իրենց մզութեան
և զիրենք արդարացնելու համար շատ
մը սնոտի, տղայակոն եւ ծիծաղելի
փաստեր ու պատճառներ կը հնարեն,
որոց վերայ իրենք ալ պիտի ծիծաղին
և ամաչն, երբ բանական խորհրդով
մոռածեն եւ ոչ թէ կրից թելողբու-
թեամբ և ինքնասիրտիկան խորհրդով.

Մարդու համար կարելի բանը՝
չեմ կարող, ասելը՝ չեմ կամիր ասելէ.
իմ այս մոլութիւնս ամեն բանէ աւելի
կը սիրեմ. ասոր համար չեմ ուզեր թո-
ղոչ, ասել է. քանզի հաստատուն
կամք եւ ուղիղ գատումն ունեցողի
համար չեմ կրնար, ասել չը վայելեր,
և չը կարողանալ չը լինիր. Մանաւանդ
մարդ՝ երբ առ բարին հաստատուն
կամք և վճռական որոշումն չունենայ
իւր մարդկութեան ամենէն մեծ կա-
րողութիւնը, անձնիշխանութիւնը կո-
րուսած կը լինի, և կ'անկանի այնպիսի
նուաստ գերութեան մի մէջ որ ա-
նարդ է քան զամեն գերութիւն եւ
որց ազատութիւնն իւր ձեռքն լինե-
լով չաղատիլը սրատիւ չը բերեր իրեն
և խիստ մեծ ամօթ է իւր մարդկային
անձնիշխանութեան :

Ուշադրութիւն դարձնել պէսք է
իմաստասիրին սա հետեւեալ անհա-
կառակելի խօսքերուն, « Հոգին, կ'ա-
սէ Սինեկա, ինչ բան որ անգամ մի
իւր անձին հրամայեց, զայն ձեռք ձը
գեց, Եղան մարդիկ, որ բնաւ չը խըն.
դալու սովորութիւն ըրին, ուրիշներն
գինիէ բոլըրովին հրամարեցան. այլը
ցանկութիւնը խսպառ մոռացան. շա-
տերն ալ մինչեւ անգամ բնաւ ջուր
չը խմելու վարժութիւն ըրին. ումանք
քիչ մի քնով բաւականացած անխոնջ
եւ տրուն աշխատութեամբ ապրե-
ցան, ոմանք գէալ ի վեր քաշուած լա-
րի վերայ բալելու սովորութիւն ըրին.

շատերը մարդկային ոյժէն վեր դրժ-
ուարակիր ծանր բեռներ վերցնելու
կրթութիւն ըրին, և ուրիշ շատերն
ալ ծովուն տակը սուզելով առանց
շունչ տանելու երկար ատեն ջրոյն տա-
կը մնալու վարժեցան. Դեռ եւս ու-
րիշ բիւրաւոր բաներ կան, որոց մէջ
կամաց զօրութիւնը ամեն գժուարու-
թեանց յազմեց՝ յայսնելով որ ան-
հնարին բան չը կայ, միայն թէ հողին
հաստատութեամբ կամի ո:

Սենեկայի, այն հեթանոս փիլիսո-
փային սցն ճշմարիս խորհրդածութե-
նէն թերեւս սմաշէնք և այսուհետեւ
այլ եւս քիչ մի գժուարութիւնէն յաղ-
թուելով չասեմք թէ չեմք կարող,
քանզի մարդուն համար, եթէ կամի,
չեմ կարող չը լինիր. և եթէ չեմ կա-
րող կ'ասէ, իւր մեղքութիւնն ու ան-
հաստատ կամաց անը լինելը կը յայտ-
նէ :

Մարդ՝ որ և իցէ իւր մէկ սովորու-
թիւնն յանկարծ կամ մէկ անգամով
ցատանար, սցլ ամեն սովորութիւն
թէ ՚իսկզան գժուարութիւններ կու-
նենայ, և թէ յաձախ կրկնութեամբ
երկար տահն յարատեւելով այնշաբի
և այնպէս հաստատուն կը տպաւորուի.
ամենէն հեշտալի կարծուած մնու-
թիւններն ալ այսպէս են, բայց ժա-
մանակ անցնելավ նախկին գժուարու.
թիւնքը կը մնուացան և այնպէս կը
կարծուի թէ բնաւ գժուարութիւն
չին քաշոծ, սակայն ամեն մնի կարող
է մտօք ետ գառնալ իւր նախկին նոր
սկսած ժամանակները և միայն բերել
թէ որչափ նեղութիւն, անհանգըս-
տութիւն և ծանր գժուարութիւններ
կրած է :

Արդ զարմանալին այս է որ մար-
դիկ այսպիսի գժուարութեամբ սկսած,
երկար ժամանակ աշխատելով ՚ի գործ
զրած և իրենց երկրորդ բնութիւն ե-

զած մէկ սովորութիւնը՝ կուզեն դիւրութեամբ թողաւը, Նպա կը կամենան իւրեանց մոլութիւնը մոռանալ՝ առանց աշխատութեան՝ կը բաղձան որ իրենց կազմեն առանց ճիգ մի և ջանք մի ընելու իրենց վրայէն վերցուի յանկարծ և առանց իրենց դժուհութիւն պատճառելու, բայց այս հազուադիւտ կամ թէ անհնար է : Այնչափ մոլուծ կը լինին որ շատ անգամ այս կամեցողութեան վերաց եւս չեն կարող հաստատուն կենալ, երբեմն կը խիթան որ չը լինի թէ առթով մի իւրեանց միրելի մոլութիւնը նոցա վերայէն վերցուի :

Ծխախոտի սովորութիւն ընտղներն ալ շատ անգամ այս վիճակին մէջ կը գտնուին, ոմանք թեթեւ փորձ մի և խիստ աննշան ջանք մի ընելին և մինչեւ իսկ քանի մի օր թողելին վերջը կամահաճութեամբ և չնցն ու մնուի պատճառներով նորէն կը սկսին : Այս պէս մի քանի օր թողուլ կարողանալին վերջը տակաւին չեն համազուիր որ իշխանութիւն ունին իւրեանց կամաց վերաց, և տակաւին չեն կարմրիր առելու, թէ չեմ կարող թողուլ :

Կան ոմանք ալ որ տկարամնու, թեամբ, ուզած ատենա կը թողում, կ'ասեն եւ կը շարունակին, առանց գիտնալու որ ամեն մէկ անգամին որ իրենց մոլութիւնը կը գործադրեն, իրենց գերութեան լուծը կը ծանրացընեն, ունակութեան շղթայն կը ստուարացնեն եւ կամրապնդեն, ամեն մէկ կրկնելուն չեն յիշեր երբէք որ թողուլը կը գոււարացնեն և ինչպէս ոյ ոօր այլք կ'ասեն թէ չեմ կարող թողուլ, օր մի եւս իրենք պիտի ասեն նոյնը :

Տեսակ մի յիմորութիւն ալ անսնցն է, որ մոլութիւն մի թողելու համար ուրիշ մոլութիւն մի կը սովորին, կարծելով թէ առանց անոր միւսը չը պիտի ասուալ համար, բնաւ դժուհութիւն ալ անուած կը կամահաճութեան մոլութիւնը ինչ ալ որ կը նք զայն ըստանալու համար՝ տակաւին ովինչ է :

ափ կարողանան մոռանալ : Աակայն ինչ ոգես վերը ցցց տուինք, հաստատուն կամքը եթէ որոշու մն լինեն և գժուարութեանց յաղթեն, անշուշտ կարող են մոռանալ : Աս եւս կը խոստովանիք, որ մոլութիւնն որչափ հինցած լինի թողուլն ալ այնչափ կը դժուարանաց, բայց վերջապէս կարող են թողուլ :

Արդ՝ քանի որ կարող են, պէտք են սյօրուանէ հաստատ որոշմամբ մէկնիւմէկ և, բայցրդին թողուլ, ուրիշն փորձն իրենց իրատ առնելով առանց գերութեան մատնուելու քանի որ ձանապարհը կարճ է ետ դառնալ, չը սկսողներն ալ բնաւ չը սկսիլ :

Այս է մոլութենէ աղատելու մէկ հատիկ ճարդ . այսպէս չը կրնալ ընելը տկարութեան նշան է :

Ամեն մարդ մէկ չը լինիր, տկարմարդիկ եւս կարող են գտնուիլ բայց մարդիկ ընկերական ստեղծուած են : Մարդուն ընկերականութեան նուիրական պարտաւորութիւնը, մեծ օգուտն ու մէկ փառքն ալ այս է, որ ընկերին տկարութեան օգնեն . ամեն ճիգ թափեն, զանազան միջոցներ հնարեն, մինչեւ ընկերն, այսինքն իրենց նմանը իւր մէկ վիսասակար սովորութենէն կամ մոլութենէն աղատեն :

Ընկերականութեան այս մարդասէր ճգանց և ոյս օգտակար հնարից հնազանդիլը բարեսիրութիւն, մարդավարութիւն և ճշմարիտ աղատականութիւն, ըստ իմաստափական վճռոյս թէ Աւ ևս է լինել առաքինի բռնութիւն, քան մոլի ընտրութեամբ ո : Եւ միրաւի ինչ բռնութիւն ալ լինի զմեղ առաքինացնելու համար, բնաւ դժուհութիւն պէտք չե առթէ մեզ . քանի նկատմամբ առաքինութեան մեծութեանը ինչ ինչ ալ որ կը նք զայն ըստանալու համար՝ տակաւին ովինչ է :

Բայց դժբաղդաբար կան եւս ու-
մանք որ խիստ տկար և անմարդավիւ-
յել խորհրդով կ'ասեն թէ, և Յիրաւի
մեր մեր այս սովորութենին գժգոհ
եմք և կուզեմք թողուլ, բայց չեմք ու-
զեր աղջոց խօսքէն թելագրուած հո-
մարտուիլ եւ նոցա կանոնաց հնազան-
դիլ, մեր աղատ եմք և ուղած ժամա-
նակնիս կը թողումք և ուղած ժամա-
նակնիս կը ծխեմք ո:

Այս խօսքը թողումք որ կատարե-
լութեան խօսք չէ. թողումք որ այս
խօսքով ուրիշ անգամ ծխելու կամք
ունենալը եւ գեղ ՚ի մոլութիւն յա-
կամէտ լինելը կը յայտնէ, այլ նաև ե-
րիկիստ է իւր անձնիշխան կարողու-
թեան եւ աղջոտութեան վերայ. կը
կասկածի որ անշուշտ օր մի հրապու-
թիշ առիթներու առջեւ տկարու-
թեամք պիտի խոնարհի, անոր համար
չուղեր հնազանդիլ խիեն խիստ օգտա-
կար եղաղ խրատոց և օրինաց հա-
մարելավ զանանք բռնաբարութիւն ա-
ղատութեան և գերութիւն կամաց .
չուղեր ողբամելին որ իւր աղատու-
թիւնը՝ արդէն գերութեան մասնած
է, և օր մի ցաւօք սրափ նիդն ալ պիտի
ըսէ. Ո՛չ, ԱՅՍ ՉԱՐ ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆԸ ԿՈՒԶԵՄ ԶԴԵԼ ԲՈՅՅ ԶԵՄ ԿԱՐՈՂ
ԹՈՒՈՒԼ.

Ա. Ռ. Պ. Զ. Ա. Կ. Ա. Ն

(Հարաշակութիւն. տես թիւ 10.)

Ինչու որ գործուած մեղք մի,
չարութիւն մի, մոլութիւն մի չը կոյ
որ նախ մոտաց մէջ ծնունդ առած չը
լինի, ուստի իրաւամբ մեղքերու եւ
մոլութեանց առաջքն առնելու համար
քրիստոնէութիւնը զանանք սրտէ ու-
մաքէ հալածել կը պատուիրէ: Եւ ով
որ ճշմարդիտ կենաց իրական երանու-

թիւնը կուղէ վայելել, ալէ ոք է Քրիս-
տոնէութիւնն իւր բոլոր իմաստովը
հասկանայ և անոր օրինաց հնազանդի.
սիրէ քո, տէր Աստուածդ, եւ սիրէ քո,
զնկերդ քո, անձիդ պէս, եւ մի ցանկա-
նար խօսքերը բաւական են մեզ ամեն
բան հասկացնել. բայց առ այժմ այս
թող մնայ, ես դեռ ըսելիք ունիմ:

Բղախուհութիւնը զմարդ յամենայ-
նի անպիտան կ'ընէ. այս վատ խոր-
հրդով է որ մարդ անուան անար-
ժան մարդիկ՝ իրենց անձը կը մատնեն
այնպիսի գործոց, որ ներհակ են աստ-
ուածային կամաց, որ ընդդէմ են սրբ-
բութեան, որ հակառակ են մարդկա-
յին կոչման, որ թշնամի են ամուսնա-
կան սրբութեան եւ հաւատարմու-
թեան և վերջապէս դահիճ են մարդ-
կային կենաց խաղսղութեան և առող-
ջութեան:

Նեշտասէր մոլին անդուլ անդա-
դար իւր կրից հրապուրած ատենը ա-
ռանց վայրիկ մի ընդդիմանալու, ա-
ռանց վայրիկեան մը նորա դէմ դնելու
կը փութայ որ և իցէ միջոցաւ զայն յա-
գեցնել. բայց ՚ Յանկութիւնը՝ հերիք
է, ըսէր բնաւ. որովհետեւ որչափ
որ տալը աւելցնեա՝ ոչ թէ յանկու-
թիւնը կը մորի, այլ առաւել եւս կը
բորբոքի: Թերամիտք կարծելով զայն
յագեցնել ամեն գրգռելուն կը փու-
թան ամեն հնարաւոր և բնական ու ան-
ընական միջայներով ճարակ տալ. բայց
չն գիտեր որ բնութիւնը միշտ պատրաս-
տական հիւթ չունենար, և որովհե-
տեւ իրենք իրենց անսանձ ցանկու-
թեամբը կը գրգռեն ու կը բռնադա-
տեն զբութիւնը որ օգնէ իրենց յի-
մարութեանը, ուստի ներքին սննդա-
կան գործարանները թողով իրենց սե-
փական գործը՝ կը փութան, կը շտապին
անարդ վավաշոտին անասնական հա-
ճացքը կատարելու համար՝ աճապարա-

նօր նիւթ պատրաստել . և ահա ներքին ամեն կենսական հիւթեր , ինչպէս արիւնը , ըղեղը , ծուծը , սրտին և երիկամանց պահպանութեան համար սահմանուած ճարպերը և ուրիշ այսպիսի ովելիք ու կենսական հիւթեր կը լուծուին , կը քամուին և կուգան ցանկութեան կիրքն յագեցնելու համար նիւթ մատակարարելու . որով ըսել է թէ կենաց մնուցիչ օրէնքը մաշող և սպառիչ օրինաց պիտի ծառայէ , և ահա այսպէս մարդկային մարմնոյ մնունդը կը պակսի . կամաց կամաց կը նիհարանայ , ոսկորները կը ցուցուին , ջղերուն զօրութիւնը կը պակսին , ընդհանուր ակարութիւն մի կը յարձակի սղորմելին վերայ եւ ը գիտէր պատճառն ինչ է . ստամբուր կը տկարանայ և կը ձնշուի . ստէպ կը ձգուտայ . ներքին կենսական ոգեաց ջերմութիւնը կը պակսի . քանզի զանմոք պահպանող ճարպն և իւղային ու խժային նիւթերը հալած , մաշուած ու վատնուած են . աղիքն ալ բնութեան պէտքն ըստ կարգի արտաքսելու անկարուլ թշուառ հեշտասէրներէն ոմանք որովշնի անտանելի պնդութեամբ կը վւուանան և ոմանք ալ սպառիչ փորհարութեամբ կը տանջուին , որք և կարօտ պիտի վենին միշտ գեղով կատարել իրենց բընութեան կարիքը , որոյ հետեւանքն ալ վեսակար է :

Փքախտութիւնը ինչպէս նուե վիշտախտութիւնը կը տիրէ . քունը երբեմն կը սպառի , երբեմն ալ կը ծանրանայ , երեւակայութեան անկարդութեամբ այլանդակ երազներով անհանդիս կը վենի , ստէպ գիշերային ակամայ գիմութեամբ մէկ այլանդակ աւեստանութեամբ կը մաշուի : Առջեալի տեսարան , մարդկային մարմնոյ չէնքին մէկ այլանդակ աւերացն է այնուհետեւ և ոչ թէ մարդ . նախիքն ու շրթունքը գունատեալ են . լեզուն

բերանն ու որկորը ցամքած . անդեռու ամեն տեսակին ալ ենթակայ է . գլխացաւ՝ միջացաւ՝ և այլն սովորական բաներ են : Դիմաց գոյնը կաւերի . երբեմն սրտի բարախութիւնը կը տկարանայ . մինչդեռ երիտասարդի մը ակնսով տես նեղն ամօթ պիտի լինէր , այժմ այն ևս նորաձեւութեան կարգն անցած լինելով պարծանք կը համարին քան թէ անարգանք : Թանջը կամ թթափառութիւնը զայրանալզի մարմնոյն զանազան մասերը կը վտացնէ :

Բայց եթէ այս յիմար արարածը տակաւին՝ զգացատանայ , դեռ շատ ստսկալի հետեւանքներ ունի կրելիք . քանզի կը սկսի կունակի ոսկորը , ծոծրակը , գլուխը և բամբուշա ըստւած անօթը ցաւիլ . թեթեւ շարժմամբ կը հոգնի և առատօրէն կը քրտնի . ասոնց վերայ կը համնի ողնաշարի նեխութիւնը . ընդերկար ոտքի վերայ չէ կարող կանգնիլ շարունակ նստել կուղէ . մազերը կը սկսին թափիլ , և ահա այն աւեն հասած է նա խիստ մեծ թշուառութեան :

Այսաէս ջղային գրութեան խանգարումէն զանազան սոսկալի արկածներ իրարու ետեւէ կը յաջորդեն . և եթէ զաղիք հեշտասէրը տակաւին իւր պիզծ կուռքը պաշտելու յամառի և ը սոսկայ և անցեալ կորուսար գար . մանելու համար հաստատ առաջադրութեամբ չուղէ անմիջապէս փախուլ իւր ընթացքը , ահաւոր գերեզմանն իրեն գողգոջուն սոքերուն առ ջե դարանակալ կը սպասէ . ուր օր մի անժամ մանակ պիտի զլորի ցաւալից կեանք մի անցունելէ վերջը :

Հապտ ուր թողունք հոդեկան կարողութեանց խանգարումը . քանզի ինչպէս ըսմիք , ցանկութեան կրից ըստած հիւթը որովհետեւ ըղեղին

Հետ մեծ կապակցութիւն ունի, և որվհետեւ նորա սպառումը ընդհանուր ջղային գրութիւնը կը խանգարէ, ուստի բնականաբար կը վեասէ նաեւ ամեն կարողութեանց, նախ իւր առաջին յիշողութիւնը կը կորսնցնէ, մասացիտութիւն մի կը տիրէ մտաց վերայ, ըմբռնումը և մտադրութիւնը կը տիարանայ, որով է կարող հաստատուն կերպիւ բան ուսանիլ կամ միտք պահել ամեն գործէ ձանձրութիւն կ'զբայ, ասպուշէ իւր տեսքը, թոյլ, մեղի և դանդաղէ ամեն բանի մէջ. վիճակէն, մնուն գէն ընկերութիւններէ եւ նոյն խակ իւր կեանքէն ալ դժգոհէ է. կը կարծէ թէ ամեն ինչ միաբանած են իւր թըշուառութեանը համար, միշտ տիսուր ու մելամաղձուտ է. քիչ անգամ անհաջոյ ժայիտ մի կը տեսնուի կնճռած գէմքին վերայ, այն ատեն կամ փառած ակաւանները և կամ գունատ ու նեխեալ ընտերքը երեւելով մարդը կը սոսկացնէն, այս վիճակիս մէջ շատեր կան որ լուսնոտած և յիմարած են: Ո՛հ, սրչափի խեղճէ մարդ որ թըշուառութեան մէջ երջանկութիւն կը փնտուէ, որ շարեաց մէջ բարկը կ'երազէ, որ մահուան մէջ կեանք գրանէլ կը կարծէ:

(Ըստ Հայութիոնի)

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ

Խիստ հին դարերու մէջ երեւելի փիլիսոփայք տարակուսեցան թէ արդեօք ովլէ ճշմարիտ իմաստունը:

Խորին խորհրդով իմաստութէ բնութիւնը քննեցին և սահմանելով զայն վճռեցին որ մարդիկ տիրապէս իմաստուն չեն կարող ըստուիլ. այլ այս բարձր ստորոգելին միմիայն Աստուծոյ կը տարսէի: Կամ զի իմաստութիւնը իւր մէջ

կը պարունակէ ամենագիտութիւն եւ ամենաբարութիւն. հետեւաբար իւմաստուն անուանեալ անձը պէտք է գիտնայ աստուածային և մարդկային ամեն գիտութիւն, իրաց և գոյից պայծառ ձանաշումն, երկիւղածութիւն յաստուածայինս, նաև բարսյականին ըստ ամենայն մասանց հմտւա պէտք է լինի, ոչ լոկ ուսմամբ, որ անօդուտ է, այլ գործնապէս իւր վարուց վերայ պէտք է ցոյց տայ ամեն առաքինութիւնն ժուժկալութիւնն, բարեխառանութիւնն, սրբութիւնն, արդարութիւնն, ճշմարտութիւնն և այլն. եթէ այսպէս մէկը գտնուի, կարող եմք ապահովապէս զայն իմաստուն անուանել: Բայց որովհետեւ այսպիսի ամենակատարութիւնն միմիայն Աստուծոյ կը վայելէ, ուստի տիրապէս միմիայն իմաստուն Աստուած է, յորմէ ամենայն պիտակ իմաստունք կ'իմաստնանան:

Բայց մարդիկ եւս իրենց տրուած կարողութեանց համեմատ երբ այլ և այլ իրաց մէջ ծայրագոյն կատարելութիւն կ'ունենան նոյցա եւս իմաստուն կ'ըստուի, բոյց ոչ խակապէս, մանաւանդ արդար ու բարի կեանք ունեցողներուն համար թէ Ասուրք Գրոց և թէ արտաքնաց մէջ գործածուած կայ:

Արդ՝ եթէ մէկը այս հանգամանքները չունենալով իմաստուն կը կոչուի, ծաղուարժանի է, զայնափիսին իմաստուն կոչողը կամ կը հեգնէ և կամ կը շողբորթէ. եթէ կը հեգնէ պէտք է հեգնութիւնը յայտնի լինի, խակ եթէ հեգնութիւն չէ, ուրեմն բացարձակապէս շղզբորթութիւն կեղծաւութիւն ցածութիւն եւ յիմարութիւն է. որուն անսացողն ալ ամենայի մի է, որ գովլեստ ընդունելու մափառութեամբ նենգաւորաց թակարդը կ'անկանի, և եթէ փոքրիկ վարկ մի ստանալու վերայ եր, զայն եւս կը

կորուսանէ , այսպէս են ամեն անոնք , որք իրենց չունեցած բարեմանութեանց համար կը գովասանուին , պաշտօնապէս չունեցած տիտղոսի կը կոչ չուին և իրենք իրք այնմ արժանաւոր կ'ընդունին ու կը փառաւորուին , բը նաւ չեն տեսներ ու լսեր որ նոյն բակ զիրենք այնպէս անուանովներն ալ զիւրենք կը ծաղրեն :

ՈՐԴԻՔ ԱՍՏՈՒԾՈՅ

Մարդկան ազգի վրայ Աստուծոյ գերագոյն պարգեւներէն մին ՈՐԴԻՔ ԱՍՏՈՒԾՈՅ մինելու իշխանութիւնն է : Մարդիկ կարող են Աստուծոյ որդիք ըսուիլ , երբ զջիսուս Քրիստոս կ'ընկալունին իրեւ Փրկիչ , Աստուծոյ եւ Որդիք Աստուծոյ . կը հաւատան նորա անունովը մեղաց թողութեան , վրկութեան , նորոգութեան և յարութեան : « Քանզի ամենեքին Որդիք Աստուծոյ եմք հաւատովք ՚ի Յիսուս Քրիստոս : Եւ որք ընկալանն զնու ետ նոցու իշխանութիւն Որդիք Աստուծոյ լինել , որոց հաւատացեն յանունն նորան : Սակայն այս հաւատքն ու այս ընդունելութիւնը միայն բաւական չէ , հաւատոքն ալ պայման ունի , հաւատոքը ուր և հնազանդութիւն չունեցող հաւատքը գեւերն ալ ունին : « Որ հաւատայ յՈրդին , ընդունի զիեանս յաւիտենականս և որ ոչ հնազանդի Որդուոյ ոչ տեսցէ զիեանսո : « Եթէ ոք սիրէ զիս զբանն իմ պահեացէ , որ ունի զպատիրանս իմ և պահէ զնոսա , նաշէ որ սիրէ զիսո :

Արդ այն հաւատացեալը որ Յիսուս Քրիստոփի կը հնազանդի , զնու կը սիրէ , նորա խօսքերը ունի , կը պահէ ու կը խօսորէ , անշուշտ

այնպիսի հաւատացեալը իւր անձը մեղքերէ կը պահէ եւ սրափ որբութիւն կը տածէ հեղութեան ու խաղաղութեան պատկառ կը կենայ , և ահա այնէ Աստուծոյ որդին , « Երանի խաղաղարարաց զի նոքա Որդիք Աստուծոյ կոչեացին . Երանի որ սուրբ են սրութեք զի նոքա զԱստուծոյ տեսցն » :

Սուրբ Յովհաննէս աւետարանից երբ հաւատացելոց հասկացուց որ նոքա Աստուծոյ որդիք են և երբ սովորեցուց որ Աստուծոյ յայտնուելու աւենիլ նորա նման պիտի լինիմք , այն ատեն ըստ , որ « Այս յոյսը իւր անձն վերայ ունեցողը իւր անձը կը սորբէն որ անիկայ սուրբ է ու Ըստէ որ Սուրբ Գիրքը Աստուծոյ որդիքը ըսելով լոկ հաւատացեալները չի հասկանար , այլ հաւատացելոց մեջ որոշումն կ'ընէ , այսնքն ճշմարիտ ու կեղծեալ հաւատացեալ :

Քրիստոննէութիւնը սրբութեան ու անմեջութեան իրոնք է , ով որ արքանին շաշխատիր , ճշմարիտ Քրիստոնեաց չէ , հետեւարար եւ Աստուծոյ որդին ալ չէ : Պօղոս Ս . Աստրետին ալ այսպէս կը հասկանայ , քանզի կը դրէ , « Զի եղիջիք անրիծք և անարատք՝ ուղիք Աստուծոյ , անմեղք ՚ի մեջ կամակոր և խեղամթիւր ազգին , յորոց միջի երեւիցիք իրեւ լուսաւորք յաշխարհին . ուրիշ տեղ մալ , « Խօհ Եթէ հոգով զգործս մարմնոց սպանանիցիք , կեցջիք , զի որ հոգւովն Աստուծոյ վարին նոքա են Որդիք Աստուծոյ » :

Այս պարզ բան մի է որ Աստուծոյ որդիի լսուելու համար պէտք է Աստուծոյ վառաց և սրբութեան արժանի կեանք ունենալ . այդպիսի կեանք ունեցոյներն են ձԵՄԱՐԻՏ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ և ձԵՄԱՐԻՏ ԱՍՏՈՒԾՈՅ ՈՐԴԻՔ . իոկ միւս Քրիստոնեայք՝ կոչեց

եալք և ուսանողք կրնան համարուիլ։
Այս վերոյ գրեալ պայմաններէն դուրս
ըստ վճռոց Սուրբ Գրոց և ըստ հա-
ւասոց ողջամիտ վարդապետաց՝ ոչ
չշմարիտ Քրիստոնեոց կոյ և ոչ Առ-
տուծոց որդի։

Ապա ուրեմն ամեն Քրիստոնեաց
իւր կողուած օրէն պէտք է աշխատի
իւր երկնաւոր Հօր արժանի որդի լի-
նելու, հաւատուիք, հնազանդութեամբ
և սրբութեամբ, և Որպէս զի տեսնեն
մօրդիկ նոցա բարի գործքերը և փա-
ռաւորեն նոցա երկնաւոր Հոյրը ։



Մ Ա Հ Ա Գ Ո Յ Ժ

Մահն անհրաժեշտ է մահկանաց-
ուաց համար, այն որ կը ծնի, պէտք է
մեռնի։ Բայց մահուամբ մեզմէ բաժ-
նուողը բնական ցաւ մի կ'առ թէ մեր
սրտին։ այս ցաւն այնքան սաստիկ,
այնքան գժուարատիլիք կը լինի։ ուքան
հանգուցեալը արժանիք կ'ունենաց և
ընտիր բարեմանութեամբը վարդար-
ուած կը լինի։

Ամսոյս վերջերը դուժեցին լուսադիքը
վսեմաշուր Պալեան Յակոբ պէշի կողա-
կից նազելուհի Բեմակէ տիենով տարա-
ժամ մահը իցաւ սրտի Պալեան և Պար-
տիզաննեան գերդաստանաց։ Այսպիսի
վատարիթ զիկանաց համար զգայուն
սրտերն չեն կարող չցաւիլ։ քանզի
հանգուցելոյն գործիլի ցիրեբերէն եւ
անզուգական բարեմանութիւններէն

զրկուած կը լինի թէ ազգը և թէ նո-
րին պայծառափացը գերդաստանը, զըր-
կանք մի, որ նկատմամբ ենթակացին
անդարմաննելի է։

Սակայն քրիստոնէան կրօնը որ ա-
մէն սյսպիսի պարագաներու մէջ հա-
ւասացելոց վերոյ իւր հզոր ազգեցու-
թիւնը կ'ընէ, անշուշտ պէտք է դար-
մանէ Քրիստոնէայ սգաւորին սրտին
վիշտը, որ միշելով հանգուցելոյն ա-
ռաքինութիւնները և գործիլի վարուց
անքծութիւնը, ապահով կը լինի իւր
սիրելոյն յաւիսանական հանգստեան
վերայ և այնպէս միխթարութիւն կը
դդայ իւր հոգւոյն մէջ, զոր չէ կարող
տալ աշխարհը։

Զերմեռանգն սրտով կը մաղթեմիք
և մէք որ Սուրբ Հոգին Աստուած հաս-
նի յօգնութիւն և միխթարէ թէ հան-
գուցելոյն ամուսին վակէ։ Յակոբ պէշին
և թէ հայրը՝ Աւետիս աղա Պարտիզան-
նեան իրենց դառն տրամութենէն և
հանգուցելոյն շնորհէ յաւիսենական
հանգիստ յերկնից արքայութեանն ՚ի
խորանս սրբոց։

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆՔ

Մէկ քանի ամիս առաջ Խլեկուա-
նուուն Երէմիշցի հարուաս Յոյն վաճա-
ռական մը Տաճիկ գիւղացիէ մը սո-
նելիքն ուղած ժամանակ՝ պարապառա-
նը պարտքը ըլ վճարելէ ՚ի զատ, տե-
ղոս Կառավարութեան կը զիմէ ըսե-
լով թէ միշտով Յոյն վաճառականը
կրօնիս հայհոյեց։ իսկոյն Կառավա-
րութեան հրամանաւ հոս բերուեցաւ-
Դատախացն Տաճիկ վկայներով կը
հաստատէր, իսկ վաճառականը բոլո-
րովին կը մերժէր։ Կառավարից զիմքն
հոս բանապիկելով կուղէր գործը վեր-
ջացնել, բայց ամսոյս մէկին Պօլսէն եւ
կած հեռագիր մը կը հրամացէր ՚ի Տիգ-
րամակերտ երեք տարի աքատ երթալ-
ուստի երկու օրէն յետոյ մէկիեցաւ։

— Ամսոյս մէկին Պօլսէն եկած հե-

ռագիր մը՝ տեղս Կառավարչն Պօլիս
երթուլկը հրամայէր, նորին վաեմութիւն
տեղոյա Դատաւորը փոխանորդ կար
գելով, ամսոյ 3 ին Յուպակէ և 4 ին Ա-
ւրատրիական շոգենաւով դէպ ՚ի Պօ-
լիս մեկնեցաւ Պերութի ճանապարհու-
նին Պերութ համելով, կրկին հեռա-
գիր մը կ'ընդունի, որով եւտ դատնալ
կը հրամայուէր, ուստի վսեմ. Կառա-
վարիք իր պաշտօնատեղին դարձաւ
ցամաքային ճանապարհորդութեամբ
Սցն միջոցին Ագրի (Ա.ք.քեա) հանդի-
պելով հանգուցեալ Ապտալլահ Փա-
շափ գտներ հետ 16 ին քաղաքս հա-
ստւ, և 22 ին գիշերը նոյն օրիորդին
հետ ամուսնացաւ :

— Ամսոյ 18 ին այս տեղէն մեկնե-
ցաւ Գաղղիո Հիւպատոս պարոն Էր-
նէսթ Գրամբօնը վեց ամիս յԵւրոպա
ճանապարհորդելու նպատակաւ. իրեն
փոխանորդ կարգուցաւ Պ. Մաթրի-
մոնի, որն որ յատուկ այս գործոյն հա-
համար հոս եկած էր :

Բաւտական ժամանակէ ՚ի վեր ար-
դէն կը լսուէր թէ Ուռհայի ջուրերն
հետզհետէ սկսեր են նուազիլ. այժմ
կ'իմանամբ թէ նոյն քաղաքի մօտ գրտ-
նուած երկու մէծ աղբիւլներն (պոց
մին Տիրեւէլ կ'անուանի և միւսն Աբուլ-
հան Գունարը) բարորովին ցամաքեր են,
որով նոյն աղբերց առջեւ գտնուած
պարտէ զներն ամսցացեր են իսպառ :
Նոյնպէս ալ քաղաքին մէջէն բղնեալ
երկու մէծամեծ և ձկալի աղբիւրներն,
որոց մին կ'անուանի Հայր Աբրահամի աղ-
բիւր և միւսն Հանզլստ, բաւտական նը-
ւազեր են եղեր. նոյնպէս ալ քաղաքէն
մէկժամու հեռաւորութեամբ Կարմունձ
անունով Հայու գիւղի մը մէջ գտնուած
երկու աղբիւրներն իսխստ նուազած իւ-
նելով տեղոյն ժողովուրդք կը նեղուին:
Սցն ջուրց նուազելուն պատճառ կը
տրուի երկար ատենէ ՚ի վեր ձեան պա-
կասութիւնը, քանդի առաջ ամեն տա-
րի շատ ձիւն կուգայ եղեր Ուրհայի
ըջակոյները :

ՅԱԼԻՑԱԿ ԳՐԱՅ

(Կարունակութիւն և վերջ, առաջիւ 9 ։)

142 45.

ՄԱՏԹԵՈՍ ՈՒՇԱՅԵՑԻ, գործ նախ-
նաց ԺԲ գարու. Տպ. 1869. Ժամանակագ-
րական գատմաւթիւն, որ կը սկսի 951 թուա-
կանէն և կը հասնի մինչեւ 1162 թուականը կը
պատմէ 210 տարուան մէջ տեղի ունեցած անց-
քեր. իրմէ յառաջ եղած յիշատակարաններէն
քաղելով և մանաւանդ իւր ժամանակ պատա-
հած անցքերը, Հայունասիրական զդացման
գեղուն և սրաշարժ կերպիւ կը իսօնի Հայ-
րենեաց կրոծ տառապահաց և նահատակու-
թեանց վրա 14

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԵՎԽՍԱՅԻՑՈՅ, յօրին,
Պետրոս Ա. Եպիսկոպոս Աղոմալեան Բեր-
գումեանց, Տպ. 1850. Պօղոս Ա. Առաքելոյն
առ Եփեսացի գրած թղթոց մեկնութիւնն է
պարզ և լուսաւոր ոճով 23

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ .
Ներսիս Լամբանցուց, Տպ. 1855. Ա. Յովէ-
հաննէս Աւետարանի Յայտնութեան գրքին
մեկնութիւնն է, որ յան բնագրէ թարգմա-
նած և Ս. Ներսէս Լամբանցուցին 10

ՄԻՒԾԵԼԻ ԱՍՈՒՐԻՅ ՃԱՄԱՆԱ-
ԿԱԴԻՌՈՒԹԻՒՆ, գործ ԺԲ գար, Տպ. 1871.
ուր բաց ՚ի ժամանակագրական պատմաւթիւնն
բայանդակած է նաև զանազան աթուաց գա-
ւազնագրերը, նոյնու և Հայոց կաթողիկո-
սաց շարունակութիւնը մինչեւ ցՆերսէս Շը-
նորհալը 16

— Նոյնը՝ ուրիշ զրշագրով բաղդա-
տուած փոքր իւշ տարբերութեամբ առաջի-
նեն, Տպ. 1870. 12

Յ

ՅՈՒՀԱՆՆԵՍ ԿԱՐՈՂԵԿՈՍ, Պատմու-
թիւն ՀաՅու, գործ նախնաց թ. գարու :
Բ. Տպ. 1869. Սցն հատընափր պատմու-
թիւնը աշխարհի ստեղծումն կ'ըսկի, և
համաւասելով մինչեւ իւր ժամանակը կը հաս-
նի, իսկ իրնեն ժամանակակից դէռքերը կը
պատմէ մականան և իսխստ պրառառչ կեր-
պիւ բարգաւաճ ոճով և լի եռանգեամբ, որ
այս երկրորդ անգամ՝ ձեռագրաց հետ նորէն
բաղդատուած և գլուխներու բամուած է . . . 10

ՅՈՒՀԱՆՆԵՍ ԳԵՂԵՑԻԿ, վիպատանութիւն
մաքուր գրաբար լեզուաւ. հեղինակութիւն
Ա. Ամուսոյ բազմարդիւն միաբան Տէր Իսա-
հակ ծ. Վ. Տ. Գրիգորեան գաղատացի, Տպ.
1849. այն գիրը 60 գիշերի բամուած է :
յորս Յովհէփ իւր Ասմանէթ ամուանցն հետ
խօսելով կը հրահանգէ զայն յաստուածապաշ-

տութիւն և ՚ի բարյականութիւն ։ Ըստիր Են
իւր բարյական սկզբունքները 10

ՆԱՐԵԿ, ԱԴՅԱՍՄԱՑՈՅՑ Ս. ՀՕՐՆ ԵՐԵՎԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ ՆԱՐԵԿԱՑԻՈՑ ։ Նախնեաց գործ Ժ.
Դարս . Տպ. 1868. Հայակաց վեհ և իմաս-
տալից ոճով գրուած հասրժամիր հեղինակու-
թիւն, բալմարակութիւնն է տան տեսակ իր-
դրուածքներու և սրտառուչ մաղթանքներու . 12

ՆՈՐ Բ. ՇԹԵՐՑԱՐԱՆ, աշխատ . Ս. Պ.
Պ. Փափազլեանց, Տպ. 1868. բարյական և
քրիստոնէական խրաններով քաղղաքամիրու-
թեան կանոններով, փորբիկ պատմութեաննե-
րով և գեղցիկ առակներով պատրաստուած
է նոր կարդալ սովորալ տղայոց համար, որով
մասն կը դրսնլով, կրթուելով և օգուտներ
քաղելով կը սովորի կարդալ 5

ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ Ի ՄԵՃՆ ՆԵՐՍԵՍ,
հեղինակութիւն Սարգիս Մ. Վանանդեցոյ,
Տպ. 1863. Հայաստանի բարերար մեծն ներ-
խի մահուան վրայ չորս արարուածով յօրի-
ւած զղերդութիւն աշխարհիկ լշցուաւ . 4

ՈՒԽՏ ՀԱՅՐԵՆԱՍՈՒՏԻՆ Գարեգին Մու-
տտեանցի, Տպ. 1868. Հայրենասիրութեան
լրայ խօսուած գեղցիկ ձառ մի է, զգայուն
քանչ բղուած, աշխարհաբար սոհուն ոճով (*) . 1

ՈՒԽՈՒՄՆ ԲԱՐԱՔԻՑ, գործ քրանչիս-
ոսի Սուաէի թարգ մանեալ Առաջական լե-
ռէ Պ. Յովհաննես Տ. Կորուպետան Զար.
բարար լեզուաւ, Տպ. 1857. Մարդուու բա-
յական ուղղութիւնը սովորեցնող իմաստափ-
ական ոճով գրուած զիրք մի է, երեք մասի
ամենուած, առաջնոյն մէջ կուռուցանէ մոր-
դուու իւր անձին ունեցած պարարը, երկոր-
ին մէջ առ ընկերն, և երրորդին մէջ առ Առ-
ուուած, որք հիմն են ընդհանուր բարյակա-
ռութեան (*). 18

ՈՒԽՈՒՄՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԵԱՆ,
թարգմանութիւն Գարգիլարենէ, Մելքոն Պ.
Պ. Փափազլեանց, Տպ. 1869. Տրամաբանու-
թեան կանոններն համառօտ և պարզ ոճով
առանդուղ գասագիրը աշխարհաբար 5

Պ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ Ս. ԳՐՈՅ, Երկասի.
բութիւն Պ. Եղիս Տեսանակնի, Տպ. 1867.
Հին և Նոր Կոսկարանի պատմութիւն, հա-
մառօտ և գասական ոճով աշխարհաբար լե-
զուաւ Ազգային գպրցաց համար գրուած . 8

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՆՈՐ ԿԱՆԿԱՐԱՆԻ,
աշխաստափութիւն Մելքիսեդէկ Պ. Մու-
րասեանի, Երկորդ Տպ. 1872. Սուրբ Աւե-

ապանի ու աման համար պատմուկան կարգաւ-
և գասական ոճով իւրաքանչիւր պատմութեան
վերը բարյական յօրդորակներ աւելցնելով
պատրաստուած է Ազգային գպրցաց համար . 7

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ Ս. ԵՐՈՒՍԱԼԵՄԻ.
բաղրուածոյ թարգմանութեամբ . Տպ. 1872.
Աւատաւորց և հանապարհորդաց Սուրբ Տե-
ղերը շրջելու զիրութեան համար պէտք է
զած տեղեկութիւնները կը պարունակէ, և
նոյն ձեռքը առաջնորդ մի է 5

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ. աշ-
խաստափուած Ս. Ամուսց միաբան Խորեն
վարդապետ, սպառած (*). 8

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ Ս. ԼՈՒՍԱԿՈՐՉԻ.
Տպ. 1867. Մեր բազմերախտ հօր Ս. Գրի-
գոր լուսաւորչի անտանելի շորչարանաց պատ-
մութիւնն է հայերէն գրով տաճկերէն լը գ-
ռաւ 4

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՅ. Ս. Պ. Պ.
Փափազլեանցի, Դ. Տպ. 1870. գպրցաց մէջ
ազգային պատմութիւն ու սուցաննելու համար
աշխարհաբար լշուաւ գասագիրք 6

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ. գրա-
բարէ թարգմանութիւն աշակերտաց, Տպ. 1872.
Մանկուց գատաբարակութեան և բարյական
կրթութեան համար խիստ յարմար և ընափա-
պատմութիւններ և գեղցիկ ու աղջու խրա-
տական յօրդորակներ կը պարունակէ մաքուր
աշխարհաբար 7

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԵՍՅՅ. Առաքեւանաւ Ս. ԵԿԵՐԻԿԻ.
գեկ Վ. Մուրասեան յառաքելական ու խոտէ
Ս. Յակովիւեանց, Տպ. 1872. Հայաստանի այց
առ աբելիսն ու զղափառ ուրբ Սկեղցւոյ
սկզբնաւորութենէն մինչև 1867 թուականը
կը հացնէ Պատմութիւնը . սոսոյգ և հաւա-
տարիմ ազգիւրներէ բաղւած, գասական ո-
ճով կորդագրուած, կը բարմեղ ակէ իւրաբան-
չիր գարու մէջ Եկեղեցւոյ կրած գուանա-
կրոկիծ տառապանաց, հալածանաց, ուղղա-
փառ հաւատորն անփափիս և անկորուստ պա-
հելու համար արխական նահատակութեանց և
ընդ նմին ազգային քաղաքական նշանաւոր ան-
ցից և գրական վաստակոց պատմութիւնը ազգին գպրցաց համար 16

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐԿԱՄԵՍԱՅ ՊԱՆ-
ԴԻՍԱԹԵԱՆ Ի ՀԱՊԵՏԱԾԱՆ, գրեց
Տիմ.թէս Տ. Վ. Սահիրչէան Պօլսեցի, Տպ.
1871. Գեր. Տ. Խանահկ Ապեկսիսկապոսի և
Տիմինիս վարդպատէի հապէշտան ըրած ճա-
նապարհորդութեան Պատմութիւնն է, որ կը
բալանդակէ թէ նոյն կրած տառապանինը, ը-
թէ հասղէցից վարքն ու բարբը և թէ նոյն
կրանկան և քաղաքական կեանքը 20

— Նոյնը՝ Գարգիլարէն լը լուաւ 20

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՒՆԻ ԹԻՄՈՒՐԻԱՅ.
Բարգմանեաց ՚ի ասմիկ բնազրե յաջոպհիմ
Ժդու յաւելուալ ծանօթութիւնս Աստուածա-
տուր վարդապետ ունք Յաշաննեսկանց ։ յա-
ռաքիւական ուստի սրբոց Յակովիւանց 1873-
ուր կը պատմանի թիմուրաց ծնունդն և առա-
ջն ծագութիւն բախնդակ արշաւանդն և պատ-
րազմն յայլ և այլ կողման աշխարհի ազգաց և
ազնաց կոսորութիւն ։ մաշտարաց և իշխանաց
բնայինջ բարձութիւն ։ Հայուստանի և Վրաստանի
աւերածը ։ և անոի բազմն թեամբ գերեաց ։
Եկեղեց աւարօք և մեծագանձ Հօփութեամբ կը-
նան ՚ի Արքունութիւն ։ և այլ պարագաներն և մանքը
Յա արտ պատմութեանն համառատ ծանօց-
մանի կը յիշատակունի յանորդք որդիք և թօ-
ռանք թիմուրաց մինչեւ ի բարձաւան թագա-
ւութեան ՚ի թիմուրեան ցեղէ յիշազուկ թա-
թարաց ։ թղթակազրի ։ 10
— Կցիք կասազը ։ 12

Ա

ՍԱԴՄՈՒ ԽԱԾՈՐԵՒԻՐ ։ պլ և պլ անգամ
տպուած ։ 10
— Կցիք մեծ դիրքով ։ 6
— Կցիք միջակ դպրոցներու համար ։
Տպ. 1873 ։ 6
— Կցիք փոքր դիրքով և մանք գրով ։ 5
ՄԻՌՆ ՕՐԵԱԿԻՐ ։ կազմուալ 1300էն մին-
չեւ 1872 ։ աշխարհիկ լեզուաւ Ազգացին Բա-
նասիրական և Գրագիւական նիւթոց փոյ կը-
խօսի ։ որ ամիսը 24 երեսէ բաշխուցաւ տեսուք մի-
կնանունին ։ աժմանորդք ։ որոյ միշնաւորու-
թիւնն է 1866 թիւնն ։ և մինչ ցարդ կը շա-
րունակուի ։ տաքեկան զինն է տաք երկիրնե-
րու համար կանխիկ վճարելի համար ծափ-
քամբ հանգերէ երկու արձամի մէջիւն ։ 40

ՍՅՈՒՆԴՐԱԿԻՐԻՒՆ ։ ՄՐԵԱԿԱՇԱՐԻ ։
գրեց Մկանիշ Վ. Ասծունիկ միարու Ա. Ա-
թառայու Երու առզեմի ։ Տպ. 1859 ։ Սուրբ Ս-
րուսակ մի Պատմութիւնն և (*). 4

Ա

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ՓՈՒԵՑԱՅ ՄԱՆ-
ԿԱՆՅ ։ Տպ. 1858 ։ Եկեղեց մէջ կազմա-
ցուած փոխերու քարզիւրու և մաղթանիք-
ներու բախնդակութիւնն է փոխ ըսող տպաց ։
գիւրութեան համար ։ 6

Տ

ՏԱԿԱՆՅ ՏԵՎԱԳՐԱԿԻՐԻՒՆ ԵՐԻԿ-
ԱԾՎԵՄԻ ։ Ճառ յաղ ոդ հնոյն Երու առաջ մի
և Տաճարին Ազգանի ։ թարգմանեալ ՚ի Դաշ-
ղարինէ աշխատասիրութեամբ Յաշաննեա-
ն ։ կարսպուան Պուտուց Տպ. 1855 (։) ։ 5

452 453 454

ՏԱՐԵԲ Ք ԿՐԵԱՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ։
թարգմանեալ Ահարոնան լըզուէ ՚ի Հայ ։
Գորբիւլ Գեորգեան Փօթիշանցի գովիր Սա-
ղմաց ։ Տպ. 1852 (։) ։ 6

ՏԵՍՉՈՒԹԻՒՆ ՀՈՎՈՒԵԿԱՆ ։ Խա-
լիքնե պարզ գրաբարի թարգմանած և Պ ։
Յաշաննեան Տ. կարսպուան Պուտուց Տպ. 1856 ։ բարուց վլջմանց և զանազան մար-
թեանց վայ խոռուած համառատ քարոզներ
ւն (։) ։ 8

ՏԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ ։ Պատուելի Գրի-
գորի Փէշումալնեան ։ Տպ. 1855 ։ Տրամարա-
նութեան ուսուում պարզ և գիւրիմաց ոճով
գրաբար լըզուաւ աւանդուոց դասագիրք (։) ։ 13

ՏՕՆԱՑՈՅՑ ։ Տպ. 1868 ։ Հայաստանից
Սուրբ Եկեղեցւոց կատարած տօներուն և ե-
կեղեցական արարուղութեանց կարգերն ու օ-
րերը ցաց կուտայ ։ հանդերձ բուն տոմարաւ ։ 10

Բ

ՔԵՐԱԿԱՆ հին ոճով ։ Տպ. 1872 ։ փաբրիկ
տպաց կարգալ սովորու համար ։ 20

ՔԵՐԱԿԱՆ ԳԱՎԱՆԱՄԵՆ ԼԵԶՈՒՏ ։ յո-
րինեալ յաշակերաց ժառանգաւորաց վար-
ժարանին ։ Տպ. 1871 ։ Գազզիւրեն կարգալ
սովորու համար համառատ և գիւրին ոճով
կարգաւորու ած ։ 2 20

ՔԵՐԱԿԱՆ ՆԵՐԱԹՈՒԻՒՆ Հայերն լըզուի ։
գր. կիւրեզ Վ. Արարու ։ Տպ. 1870 ։ 4

ՔԵՐԱԿԱՆ ՆԵՐԱԹՈՒԻՒՆ ։ Գաղղիւրեն լըզ-
ուի ։ հայերն բացարութեամբ ։ Աշխատա-
նցազար Մուրանական ։ Տպ. 1869 ։ 5

ՔԵՐԱԿԱՆ ՆԵՐԱԿԱՆ ՀԱՅԵԱՅ ։ հայերն
և որարեւ լըզուաւ ։ Տպ. 1870 ։ 2

Ը

ՕՐԵԱՅՅ ։ և զոշակութիւնը օդոց ։
եւցուած և նա և Հոյցա անամիւերը ։ և Ե-
կեղեցական պաշտօնելց գիւրութեան համար ։
իւրաքանչիւր աւար չափականները հանդերձ
ձաններով դրուած են ։ ոճով Տօնացցի պաշ-
տօնն ով կը կատարէ մասնաւորապէս ։ 1

